

Հ. ՊԵՐՊԵՐԵԱՆ




ԱՐԵԱԿ Բ. ԵՒ ՔԵՈՒՇԼՈՒԻ

Աբտատպուած «Ապագայ» շաբաթաթերթին
սրբազնութիւններով և յաւելուածներով



ԱՐԴՅՈՒՆ Բ. ԵԽ ՔԵՕԹՈՂԼՈՒ



25.1.40

Երևան
Տեղական
Հայոց/Հա

Հ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԱՐԵԱԿ Բ. ԵՒ ՔԵՈՒՈՂԼՈՒԻ

A ~~3525~~
III



Imp.«Artistique»- 42, rue de la Jonquière, Paris (17^e)

Գեղ. Տպարան Խ. Մարիկիսն

1938

ԱՐԴԱԿ Բ. ԵՒ ՔԵՇՈՇՎԱԼԻ

—♦—

Վերջին յիսնամեակին Փոքլորա - կան ուսումնասիրութիւններէն կը հետեւի որ կարդ մը ժողովրդական զլ - րոյցներու հիմնական նիւթերուն (քե - մա) հայրենիքը եւ ժողովրդականու - թեան մեծագոյն շրջանակը կը գտնուի զօտիի մը մէջ, որ կը պարփակէ Կով - կասը եւ ի հնումն բնականօրէն անոր կից երկրները, այսինքն արեւելեան (և նոյնիսկ արեւմտեան) Փոքր Ա - սիան, հիւսիսային Պարսկաստանը, ներկայ Ուռափոյ հարաւային մասը, ուր իր երկրին տէրերը կ'իշխէին Զէրքէղներուն եւ Օսերուն (Օսէթնե - րուն) նախահայրերը: Իրը օրինակ՝ բաւական է յիշել Պրոմեթեուսի (աս - տուածի մը կողմէ լերան մը վրայ շըր - թայուած հերոսի մը) զրոյցը, որ հա - սարակաց է թէ՛ Հին Հայաստանի եւ թէ վրացական աշխարհին, մինչեւ Արխագիւ, ինչպէս նաեւ «քարէն ծը - նունդ»ի զրոյցը, որ գոյութիւն ունի հին Փոխուղիայէն եւ հին հիւսիսային Փոքր Ասիայէն մինչեւ Կովկաս:

Կոյրերու, կոյրերու զաւակներու եւ կոյրերու վրեժառութեան զրոյցներ զոյութիւն ունին աշխարհի ամէն կող - մը (Յունաց մէջ՝ Անտիկոն, Ս. Գրքին մէջ՝ Սամսոն, եւն.), բայց «կոյրի զաւակի» այն զրոյցը, կամ զրոյցին այն տեսակը զոր, Կովկասեան Ուս - մանց Ընկերութեան ներկայացնելէ վերջ, Պ. Ժորժ Տիմէզիլ այժմ կը հը - րասարակէ Հայոց աշխատավայր մահ - ուամբ մը:

1938ի թիւին մէջ (1), ո՛չ Յունաստա - նի, ո՛չ Հռոմի եւ ո՛չ ալ Ս. Գրքին մէջ կը գտնուի, այլ միայն Կովկասի մէջ, այս աշխարհագրական անուան տալով ամենալայն առում մը, որով անոր մաս կը կազմեն Ազախու ծովէն մինչեւ Ա - զրպէյճան եւ Կասպից ծովէն մինչեւ Անատոլու:

Այս զրոյցին հիմնական գիծերը հե - տեւեալ կերպով կարելի է ամփոփել:

Տէր մը կամ թագաւոր մը անար - գարօրէն կը կուրցնէ, բարկութեամբ կամ իր իշխանութիւնը շարաչար գոր - ծածելով, իր ծառաներէն կամ վասալ - ներէն մին: Զօրը վրէժը լուծելու հա - մար, կոյրին զաւակը հերոսական կեանք մը կը վարէ, նշանաւոր կը հան - դիսանայ իր քաջագործութիւններով եւ երեմն կը յաջողի իսկ պատժել իր չար տէրը կամ չար թագաւորը: Բայց համաձայն աշխարհի օրէնքին, որ չի ներեր ստորագրասին յաւերժ տիրել իր - մէ գերազասին վրայ կամ միշտ յաշ - թել անոր, ի վերջոյ կը պարտուի եւ կը պատժուի յաճախ չարաչար մահ - ուամբ մը:

Զրոյցին ամենէն հին ձեւը պահուած է Հերոսուասի մէջ: Մօռաւորապէս իր - նը զար վերջ է որ, բոլորովին տար - բեր խմբագրութեամբ մը, գրի առնը - ւած է Հայոց մէջ: Ամենէն նոր խմբա-

(1) G. Dumézil: Les Légendes des «Fils d'Aveugles» au Caucase et au - tour du Caucase.

զրութիւններն են սվանական, օսական և թրքական զրոյցները (Երեքն ալ ԺԹ. դար) :

1.—ԿՈՅՑԵՐՈՒԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ ՍԿԻՒԹԱՑԻՈՑ ՄԵՋ

Հերոդոտոս կը պատմէ թէ (Դ. 1 - 4) Դարեհ, Բարելոնի գրաւումէն վերջ կը ստիպէ Սկիւթացիները, որ քանը ութը տարիէ ի վեր Մարտց Երկրը գրաւած եւ հոն հաստատուելով ահ ու սարսափ սփռած էին իրենց չուրջը, իրենց Երկիրը վերադառնալ:

Սկիւթացիները, Երբ կը մօտենան իրենց հայրենիքին, ոչմերնին կը դառնեն անակնկալ թշնամիներ: Այս երկարատեւ բացակայութեան միջոցին, սկիւթացի կիները իրենց գերիներէն զաւակներ ունեցած էին: Այս գերիները կոյր էին, որովհետեւ Սկիւթացիները, ըստ Հերեղոսոսի, իրենց բուլոր գերիները կը կուրցնէին, որովհետեւ ձիու կաթ կը խմէին և այս կաթը կթելու եւ անոր սերը հանելու մասնաւոր եղանակ մը ունէին (մանրամասնութիւնները տեսնել Հերոդոտոսի մէջ, Դ. 1 - 4):

Տեղեակ իրենց ծագման, ինչպէս նաև իրենց հայրերուն կուրութեան պատճառներուն, երիտասարդները, լուծելու համար իրենց հայրերուն վլրբէժը, կ'որոշեն կոռուլ վերադարձող ներուն դէմ: Նախ Երկար փոսով մը Երկիրը երկու մասի կը բաժնեն եւ յետոյ Սկիւթացիներուն դէմ յառաջ կը խաղան: Բազմաթիւ կուներ տեղի կ'ունենան, բայց Սկիւթացիները չեն կրնար յաղթանակ շաճիլ: Ասոր վրայ, իրենցի մէկը կ'ըսէ: «Ի՞նչ յիմարութիւն կը գործենք կոռուլով մեր գերիներուն դէմ: Եթէ սպաննուինք, մեր թիւը կը պակսի: Եթէ զանոնք սպան-

նենք, կը նուազեցնենք մէզի ծառայող ներուն թիւը: Հաւատացէք խօսքին: մէկ կողմ թողունք մեր աղեղներն ու նիզակները, եւ ձիու խարազաններով յարձակինք անոնց վրայ: Որովհետեւ որքան տաեն որ մեր ձեռքը զէնք տեսնեն, ինքինքին մեզի հաւասար պիտի կարծեն, ծնած մեզի նման մարդոցմէ: բայց եթէ, փոխանակ զէնքի, մեր ձեռքը խարազան տեսնեն, պիտի հասկնան որ մեր գերիներն են, եւ այլ եւս պիտի չգիմազրեն մեզի »:

Եւ իրաւ ալ, Սկիւթացիները երբ կը չեսեւին այս խրատին, գերիները ապշահար կը փախչին, առանց նոյնիսկ կոռուի մասին խորհելու:

2.—ԿՈՅՑԻ ԶԱՒԱԿՆԸ ՕՍԵՐՈՒԻՆ ՄԵՋ

Ռուս արեւելագէտ Վասվոլոս Միլէրէն վերջ, Պ. Ժորժ Տիմէզիլ ցոյց տուած է թէ ի՞նչպէս Կալկասի Օսերուն Փոքրութ կը նմանի Սկիւթացւոց բարքերուն, սովորութեանց եւ հաւատալիքներուն, ինչպէս որ զանոնք նկարագրած է Հերոդոտոս իր Պատմութեան Դ. գրքին մէջ: Ուստի, Պ. Տիմէզիլ չի վարանիր սկիւթական այս զայցին հետքերը վնատուել օսական հետեւեալ զրոյցին մէջ:

Կոյր հսկային զաւակը, օգտուելով դիմաւոր նարթին՝ (2) Պաթրածի բացակայութենէն, եւ առանց մտիկ ընելու հօրը խրաները, նարթերուն քով կ'երթայ, անոնց խաղերուն եւ պարերուն կը մասնակցի, կը բռնաբարէ եւ կ'անարդէ զանոնք, բայց յաջորդ օրը

Պաթրած կը վերադառնայ եւ ասպարէզ կը կարդայ կոյր հերոսին զաւկին,

(2) Նարթերը կավկասի մէջ հիմ ժամանակներու առասպելական հերոսներ են:

և հետը պարելով կը փրցնէ անոր մէկ բազուկը կողելով միասին։ Կոյրին զաւակը կը փախչի և ուղելով նարթերուն՝ պէս հզօր ըլլալ, յիմարօրէն կը մեռնի։ (3)

Տարակոյս չկայ որ երկու զրոյցնեւ ըուն միջնեւ ակնքախ տարբերութիւն մը զոյութիւն ունի, որ տարօրինակ պիտի չթուի երբ յիշենք որ երկութիւն գըրութեան թուականներուն միջնեւ չուրջ 2400 տարի անցած է։ Բայց երկու զըրոյցները կը պարունակեն նաև համ դիտութիւններ։ Կոյրին զաւակը կամ կոյրերուն զաւակները կ'օգտուին պատերազմիներուն — Սկիթացիներուն կամ նարթերուն — բացակայութենէն, իրենց տէրերուն կամ հերոսներուն գերը կատարելու համար, և բուն տէրերուն կամ բուն հերոսներուն վերագրած վերջ կը դնէ այս պատրանքին։ Երկու պարագային ալ, յանցաւորները՝ անզթօրէն կը պատժուին, բայց մասնաւոր արհամարհական և դանակով մը եւ ոչ զէնքով։ Երկու զըրոյցներուն բարյականն ալ նոյնն է։ ամէն մարդ իր տեղը պէտք է մնայ, և պէտք չէ որ օրինաւոր հերոսներուն տեղը անցնիլ աշխատի։ (4)

3. — ԿՈՅՐԻ ԶԱՒԱԿՈՒ ՍՎԱՆՆԵՐԻՒՆ ՄԵԶ

Սվաններուն (վրացի ժողովուրդը կազմող ցեղերէն մէկուն) մէջ, Ամիւրան որդեգիր զաւակն է մարդու մը, որուն տէրը՝ միեւնոյն ժամանակ դեւ

(3) Տես

G. Dumézil, Légendes sur les Nartes. էջ 54 - 55: Երկրորդ տարբերակ մը՝ էջ 55 - 56: Այս զրոյցին առքիւ Պ. Տիւմէզիլ 1930ին Քէօր Օզուուն յիշածէ (էջ 55)։

(dew) մը՝ իր մէկ աչքը հանած է, վասն զի չէր կրնար իրեն պարտադրուած կարգ մը տարապարհակ աշխատութիւններ կատարել։ Այս աչքին վերստին տիրանալու եւ դեւը պատժելու համար է որ Ամիւրան կը ոկսի իր հերոսական կեանքը. վերջ ի վերջոյ, ինքզինքը անպարտելի կը կարծէ, տաղարէդ կը կարդայ Աստուծոյ, որ զինքը կը լուրուզ լերան վրայ կը կարդէ։

4. — ԿՈՅՐԻ ԶԱՒԱԿՈՒ ՀԱՅՈՑ ՄԵԶ «ԱՐՃԱԿ ՈՐԴԻ ՏԻՐԱՄԱՅ»

Հայոց մէջ, «Կոյրի զաւակի» զրոյցին մէջ ազդուցուած են պատմական գէմքեր եւ գէպքեր, ինչպէս հաւանականարար սկիթական զրոյցին մէջ ըստ Հերուդոսոսի։ Ճշմարիտ պատմութեան — որքան որ կարելի է զայն վերակազմել — եւ իրը պատմութիւն աւանդուած զրոյցին միջնեւ համեմատութիւն մը ցոյց պիտի տայ թէ ինչպէս Փոքրուրական տարբեր այլափոխած են իրականութիւնը։

Ինչ որ կը զանազանէ զրոյցին հայկական խմբագրութիւնը միւսներէն, անոր մէջ բոլոր գէպքերուն եւ գէմքերուն մարդկային նկարագիրն է և պատմուածքին գեղարուեստական կատարելութեան մօտ կառուցուածքը, հելլէն գիցարանական զրոյցի մը նման։

(4) Տարբերութեանց պարզաբնութեան, ինչպէս նաև քէ սկիթական եւ քէ սվանական զրոյցին ֆնաւթեան համար պէտք է դիմել Պ. Տիւմէզիլի յօդուածին։ Մենք այս երկու զրոյցներէն առինք ինչ որ անհրաժեշտ է հայկական եւ քրքական զրոյցներուն են հեռաւոր կազ մը ըմբռմելի ընծայելու համար։

Մովսէս Խորենացի (Գ. 17) կը պատմէ թէ Հայոց Տիրան թագաւորը խարհութեամբ հրաւիրուեցաւ Պարսից Շապուհ թագաւորին քով, որուն հաւատարիմ չէր գտնուած : Շապուհ Տիրանը կշամբելէ վերջ կուրցնել տուաւանոր աչքերը : Պատմաբանը կ'աւելցնէ թէ Տիրան այս աստուածային պատմել կը որպէս ինք ալ սպաննել տուած էր Յուսիկ Հայրապետը, որ Հայերը լուսաւորած էր (խաւարեցոյց Տիրան դՀայս, — խաւարեցաւ և ինքն) :

Շապուհ Հայոց բանակը սիրաշահելու համար Տիրանի տեղ թագաւորեցուց անոր որդին՝ Արշակը, սակայն դէպքերը ցոյց տուին որ սիսալոծ էր, որովհետեւ Արշակ թշնամացաւ Պարսից, պարասութեան մատնեց զանանք, բայց միւս կողմէ տաելի գարձաւ թէ Յունաց և թէ մանաւանդ իր հպատակներուն՝ Հայոց, իր բանակալութեամբ և ապերասան կենցազով : Արշակ կոստրեց նախարարները, հալածեց Հայսաստանեայց Եկեղեցին և ի վերջոյ ստիպուեցաւ Շապուհի քով երթալ ակամայ (յոյժ նեկեալ Արշակ, յոչ կամաց երթայ առ Շապուհ և ի պահեստի լինի ի նմանէ) : Շապուհ «կապէ զաս Արշակայ Երկաթեղին շղթայիւք և ատայ տանել յերկիրն Խուժաստանի յինյուշն կոչեցեալ րերդ » : Արշակի զերութենէն և բերզարգելութենէն վերջ, Շապուհ աւերել կու ատայ Հայոց աշխարհը, կը հալածէ քրիստոնեաները, և երբ Արշակ կը լոէ այս աղէտները, անձնասպան կ'ըլլայ (Գ. 35) :

Երեճաւոր Արեւելքի մէջ հալուագէտ չէր որ թագաւոր մը ուրիշ թագաւորի մը աչքերը կուրցնել տար, և Տիրանի ու Արշակի մասին Խորենա-

ցիի պատմածին և կոյրի զաւկի զրոյցներուն միջեւ զգուար պիտի ըլլար առնչութիւն մը զանել եթէ նոյն դէպքերը պատմուած ըլլային նաեւ Փաւատոս Բիւղանդի կողմէ (Ե. դար) բոլորվին տարբեր ձեւով :

* * *

Փաւատոս Բիւղանդ (Գ., 12 - 19) կը պատմէ թէ Հայոց Տիրան թագաւորը, իր հօր՝ Խոսրով Կոտակի յաջորդելէ վերջ, մուցաւ քրիստոնէական կրօնին պատուիրաններուը, իր աւագանիին հետ անարզար արարքներ և ոճիրներ զործեց, անձնատուր եզաւ զեղիս, ցոփ և անբարոյական կեանքի մը : Երբ Հայոց Հայրապետը՝ Յուսիկ, որ իր փեսան էր, անկարող իր յորդորներով և նոյն իսկ կշամթրանքներով զայն կարգի բերելու, իվերջոյ արգիլեց անոր եկեղեցին ներս մտնել իր անարժան, Տիրան թուզամահ ընել տուաւ զայն : Նոյն բախտը վիճակեցաւ Յուսիկի յաջորդին՝ ասուրի Դանիիկ և պիտուին, զոր Տիրան խեղգել տուաւ :

Լուսաւորչի տունը չունենալով հայրապետական գահուն արժանի շառաւորչի մը՝ Յուսիկի երկու զաւակները՝ Պապ և Աթանազինէ, իրենց անառակ կեանքին պատճառաւ անարժան էին Հայրապետական գահուն — Աղրիանոսի տունէն երկու եկեղեցականներ յաջորդարար բարձրացան Հայրապետական գահը, հաշտ ընթանալով արքունիքին հետ :

Փաւատոս իր ըմբռնումներուն համաձայն ներկայացնելէ վերջ Հայաստաճակագոյն իշխանութեանց միջեւ յանի մէջ քաղաքական և կրօնական ապղեցութեան պայքարի այս ըրջանը, կը պատմէ այն դէպքերը որոնց հետեւ

ւանքով Տիրան գերի կ'իյնայ Պարսից ձեռքը, կուրութեան կը դատապար - տուի, իրեն կը յաջորդէ իր դաւակը Արշակ, որ՝ տարբիներով կուելէ վերջ Պարսից դէմ, ի վերջոյ կը յանձնուի իր թշնամիներուն և իր կեանքը կը վերջացնէ անձնասպանութեամբ:

Փաւստոսի պատմութեան զանապան զլուխներուն միջեւ լեզուի ու ոճի տարբերութիւնը այնքան զգալի է որ երկար ատենէ ի վեր ուշագրութիւն զրաւած է, և կենդանի, գունագեղ, կայտառ ոճով պատմուած էջերուն մէջ հին զրոյցներու և վիպական հասուածներու նշմարներ մասնացոյց եղած են: Փաւստոսի մէջ Տիրանի և Արշակի պատմութիւնը շփոթուած և աղաւաղուած պատմական դէպէքերու և դէմքերու և ժողովրդական զրոյցնի մը խառնուրդն է, զոր պատմագիրը իրը իրական պատմութիւն կը ներկայացնէ, և հետեւարար ըստ կամս կը դործածէ:

* *

Տիրանի զահակալութենէն վերջ, կը պատմէ ուրեմն Փաւստոս, խաղա - դութիւն և բարեկամութիւն կը տիրէր Պարսից և Հայոց թագաւորներուն միջնէ: Սակայն այս խաղաղութիւնը խանդարուեցաւ ոչինչ բանով մը, և Տիրանի նենեկապետին՝ Սիւնեցի Փեսակին (5) պատճառաւ, որ անարդ և «ոչինչ պակաս քան զդեւ էր մոլորութեամբ»:

« Զայնու ժամանակաւ ձի մի էր հ-

(5) Փիսակ կը նշանակէ պարսկերէն բրուտ, ըստ Կտեսիափ (P. de Lagarde, Gesammelte Abhandlungen, 217, յիշուած Հ. Բեդերս, L'intervention....etc., էջ 18, ծան. 1):

րիվար արքային Տիրանայ, զորմէ կարի զարմանային: Եւ էր ձին գունով ձարառուկ ճանճկէն: սա լի էր քաջութեամբ, անուանի և հոյակապ, մեծ և բարձր երկայն քան զամենայն ձիս, և աեսանելով քան զայլս գեղեցիկ, զանազան՝ որ համեմատ նմա այլ ոչ դտանէր » :

Տիրան իր սենեկապետը պաշտօնով մը կը զրկէ սահմանակից Ատրապատա - կան սահանգին իշխանին՝ Վարազ Շապուհի քով: Փիսակ Շապուհի կը մատնէ Տիրանի ձին որ ինչպէս իր նկարագրութեան մըն էր: Վարազ Շապուհ Փիսակի ձեռամբ նամակ մը կը զրկէ Տիրանի, և կը խնդրէ որ այդ ձին իրեն նուիրէ: Տիրան չ'ուզեր իր ձիէն բաժնուիլ, բայց կասկածելով որ մի զուցէ Փիսակ երկու թագաւորութեանց մի - ջնւ թշնամութիւն սերմանէ, իր ձիուն յար և նման ձի մը գնանել և գտնել կու տայ, բայց այս ձին իր ձիուն չափ բարձր չէր, որովհետեւ իր ձիուն ճիշդ ու ճիշդ նմանը դոնել կարելի չէր: Տիրան այս ձին նամակով մը եւ նուէր - ներով կը զրկէ Վարազ Շապուհի, միշտ Փիսակի միջոցաւ, և կը յանձ - նարարէ ըսել անոր թէ զրկուած ձին նոյն ինքն Տիրանի ձին էր, զոր Տիրան չէր ինայած ի նշան սիրոյ և բարե - կամութեան: Փիսակ ոչ միայն Տիրա - նի յանձնարարութեան ճիշդ հակառա - կը կ'ընէ, ճշմարտութիւնը պատմելով, այլ կը զրդուէ Վարազ Շապուհը, ը - սելով թէ ձիու կաշի մը անգամ խը - նայեց և իրաբելով ծաղրեց զինքը: Այս կարգի խօսքերով ալ չգոհանա - լով, Փիսակ կ'ամբաստանէ նաեւ Տի - րանը թէ կ'ատէ Պարսկիները, և Յու - նաց կայսեր և յունական բանակին չնորհիւ կը խորհի տապալել Սասան -

ևանց հարստութիւնը, վասնղի Տիրան կ'ըսէ թէ այդ տէրութիւնը իր հայրե - րուն՝ այսինքն Արշակունեաց՝ կը պատկանի:

Վարագ Շապուհ խնդիրը կը տեղե - կազբէ Պարսից Ներսէհ արքային, եւ Հրաման կը ստանայ Հայոց թագաւորը կալանաւորելու: Վարագ գետպանի մը միջոցաւ Տիրանի կը տեղակացնէ թէ կը փափաքի անոր այցելել: Տիրան իր բարձրաստիճան հիւրը վայելչօրէն մեծարելու եւ զրոցնելու համար թէ՝ ինչոյքներ. եւ թէ որսորդութիւններ կազմակերպել կ'որոշէ, բայց նկատելով որ Պարսիկները նախանձու եւ նենդամիւն, յարմար չի դատեր որ Վարագ Շապուհ Հայոց որսաշատ վայրերը տեսնէ, ուստի կ'ընտրէ այնպիսի վայր մը ուր քիչ որս կը դանուի:

Վարագ Շապուհ երեք հազար զօրքով եւ պատուական ընծաներով կու գայ, կը մեծարուի եւ կը մեծարէ: Բայց Փիսակ («չորիկն, չոփմողն, տիրանենին ու տիրադուրժն, տիրասպանն, տիրամատնիչն Փիսակ») Վարագ Շապուհի կը տեղեկացնէ ինչ որ Տիրան ըրած է որսի մասին: Օր մը, Վարագ Շապուհ Տիրանը ճաշկերոյթի կը հրաւիրէ, եւ երբ թագաւորը եւ իր հետեւորդները լու մը կ'արբենան, Վարագ Շապու - հի դարանակալ զօրքը կը ձերբակալէ Տիրանը, կը գրաւէ արքունի գանձը, կը գերէ թագուհին եւ գահաժառան - զը: Տիրան՝ ճեռքերն ու սոտքերը երկաթէ կապանքներու մէջ՝ կը տար - ուի Դալարիս գիւղը: Եւ Վարագ կ'ը - սէ՝ «Աղէ՛, տեսէք ածուղ որով եր - կաթէ կապանքներու մէջ՝ կը տար - ուի Դալարիս գիւղը: Եւ Վարագ կ'ը - սէ՝ «Աղէ՛, տեսէք ածուղ որով եր - կաթէ շողացուցուք, զի զաշս խարես - ցուք զարքայիս Հայոց (6): Վարագ

Տիրանը կուրցնելէ վերջ կը տանի Պար - սից թագաւորին (Փաւստոս, Գ., 20): Նախարարները եւ իշխանները խո - րապէս կ'ազգուին իրենց թագաւորին այս գժբախտութիւններ եւ Յունաց կայ - սից օգնութեան կը զիմեն: Կայարը, յի - շելով կոստանդիանոսի եւ Տրդատի մի - ջւել կառած ուխաը, կ'որոշէ օդնել Հա - յոց: Այդ միջոցին Պարսից Ներսէհ թա - գաւորն ալ Հայաստան կ'արշաւէ: Յու - նաց կայարը իր բանակով Հայոց եր - կիրը կը հասնի, բայց իր բանակը Սա - տաղ թողլով, հայկական բանակներ երկու իմաստուն մարդոց՝ Արշարուն - նաց նահապեախն՝ Արշաւէիր Կամսա - րականի եւ Սիւնեաց նահապեա Ան - դովկի հետ, կաղամբավաճառ գիւղա - ցիի ոլչս ծպտուած, կը մտնեն Պար - սից բանակը, որ կը դանուէր Բասեն զաւառին մէջ, Ասխայ կոչուած գիւ - ղը, կը լրաւենն Պարսից բանակը եւ կը տեղեկանան անոր ոյժին, ապա իրենց բանակատեղին կը վերազան - նան եւ կը պատրաստուին յարձակ - ման: Երբ Յունաց բանակը եւ Հա - յուրը Ասխայ գիւղը կը հասնին, պար - սիկ բանակը անպատճառ կը գտնեն: Կը յարձակին ուրեմն Պարսից վրայ եւ սուրէ կ'անցընեն բոլոր զինուորները, բացի Պարսից թագաւորէն որ կը յա - ջողի փախչիլ եւ իր երկիրը հասնիլ: Ներսէհ իր երկիրը վերազառալէն վերջ, ժողով կը գումարէ, հասկնալու համար թէ ի՞նչ պատճառաւ ծագած էր այս պատերազմը: Երեւան կ'ելլէ որ այս ամէնուն պատճառը անարթէք բան մըն է («զի յոշինչ իրաց եւ վատթար բանից համարեցան զիրսն եղեալս, վասն ձիոյ միոյ), ձի մը, զոր Վարագ Շապուհ կը փափաքէր ունենալ: Ներ -

(6) «Դացէ՛ ածուղ բերէ՛ որ երկա - րը կարմբցնենի եւ սա Հայոց թագա -

ուրին աչքերը այրենիք»:

սեհ կը հրամայէ Վարսավ Շատրուհի մորթը խոտով լեցնել եւ հրապարակին վրայ կանգնել: Յետոյ Յունաց կայսեր հետ կը փափաքի հաշտութիւն կնքել:

Վաղէս կայսր պայման կը զնէ որ ամէն բանէ առաջ հայ գերեները, եւ մանաւանդ Տիրան թագաւորը, իրենց երկիրը վերադառնան, ինչպէս նաեւ վերադարձուին ամէն ինչ որ գրաւուած է Հայերէն: Ներսէհ Տիրանը բանտի կազմնքներէն կ'արձակէ եւ քաղցրութեամբ կը վարուի անոր հետ, խոստանալով զինքը վերատին թագաւորեցնել Հայոց վրայ: Բայց Տիրան կը ուստասիսնէ որ անօգուռ եւ անպատշաճ է, նոյն իսկ անկարելի, որ ինք՝ կոյր մը՝ թագաւորէ: Ուստի կ'առաջարկէ որ իր տեղը Արշակ բարձրանայ արքայական գաւռ: Պարսից թագաւորը կը վերադարձնէ Տիրանը, բույր զերիները, գանձերը, եւն, եւ Յունաց կայսրն ալ Պարսից գերիները, որոնց մէջ կը գանուէին Պարսից թագաւորին կիները: (Փաւասոս, Գ., 21):

ԿՈՅՐԻ ԶԱՒԱԿԲ ՀԱՅՈՑ ՄԵԶ «ԱՐՇԱԿ ՈԲԴԻ ՏԻՐԱՆԱՅ»

Այն ատեն կը սկսի Արշակի՝ «կոյրի գաւկին» իշխանութիւնը, որուն պատմութիւնը կը գրաւէ Փաւասոսի գրեթէ ամբողջ չորրորդ գլուխթիւնը: Արշակի զահակալութենէն վերջ Հայաստան կ'աւանենայ խաղաղ զարգացման շրջան մը («եւ եղեւ խաղաղութիւն մէծ ի ժամանակի յայնմիկ»): Բոլոր անոնք, որ պահութած կամ փախած էին, վերատին կը նուիթուին իրենց գործերուն: Հզօր բանակ մը կը վերակազմուի եւ Արշակի զայեակը՝ Վասակ Մամիկոնեան սպարապետ կը կարդուի: Հայաստանի սահմանները կը պաշտպանուին: Բոլոր նախարար-

ները վերատին կը հնազանդին իրենց թագաւորին, եւ ամէն մարդ իր արժատնի տեղը կը գրաւէ: Երկրին քաղաքացին վարչութիւնը կը յանձնուի Գնունեաց նախարարական տոհմին: Հայաստան բարզաւաճ վիճակ մը կը ստանայն որէն: «Եւ նորագեցաւ, զուարթացաւ աէրսութիւն թագաւորութեան Հայաստան երկրին որպէս եւ զառաջնան»: Լուսաւորչի ընտանիքէն ներսէս կը բարձրանայ Հայրապետական գաւռ: Արշակ, տասնեակ մը նախարարներ եւ ներսէսը կը զրկէ Յունաց Վաղէս կայսեր քավ, նորոգելու համար Հայոց եւ Յունաց միջնեւ խաղաղութեան գաշինքը, բայց Վաղէս ներսէսը ամայի կզզի մը կ'աքսորէ, ամրաստանելով զայն թէ իր զաւկին մահուան պատճառ եղած էր: Հայկական բանակը, լուծելու համար ներսէսի աքսորին վրէժը, մինչեւ կեսարիա եւ Անկիւրիս կ'արշաւէ եւ Յունաց երկրը կը կողոստէ ու կ'աւերէ վեց տարի:

Բայց Արշակ շուտով կը սկսի ամրարշտանալ: Կոդ գաւառի մէ կհովտին մէջ կը հրամայէ գաստակերտ մը շենել, որպէսպի հոն հաւաքուին բոլոր գողերն ու աւաղակները, մարդաւաններն ու խարերանները, պարսուտէրներն ու կնահանները, եւ բույր անոնք որ ուսութիւն իրաւունքը բոնարարած էին: Եւ գաստակերտը կ'աւանանայ, կը քաղաքանայ, կը մէծնայ եւ կը լեցնէ ամբողջ հովիտը: Այն ատեն Արշակ կը հրամայէ իրեն համար ալ ապարանք մը շինել տալ հոն, ուր իրեն կ'ընկերանան նաեւ մէծամիջները եւ նախարարները: Այդ քաղաքը կը կոչուի Արշակաւան:

Երբ ներսէս, Վաղէսի մահէն վերջ, Հայաստան կը վերադառնայ եւ կը տե-

դեկտեմբեր Արշակի ամբարչութեանց եւ մանաւանդ Արշակաւանին հաստատման, կը յարգորէ, կը յանդիմանէ, եւ ի վերջոյ կ'անձիծ Արշակը, եւ կը մարդարքանայ Հայոց աշխարհի կորուստը: Եթեք օր վերջ հիւանդութիւն մը բնաջնջ կ'ընէ Արշակաւանի բնակիչներն ու անսատները (բայ Խորենացւոյ, հայ նախարարներն են որ կը կործանեն Արշակաւանը: Գ. 13):

Արշակ յետոյ սպաննել կու տայ իր եղբօրբրդին Գնէլը, կ'ամուսնանայ անոր կնոջ Փառանձեմի՛ Սիւնեաց Անդրոնիկ իշխանին հրաչագեղ աղջկան հետ (որուն «Համբաւ գեղեցիկութեան... բնդ վայրսն տարածեցաւ, եւ համբաւ գեղոյ նորա յաճախեալ բազմանայր եւ հնչէր»), եւ սպաննել կու տայ նաեւ իր միւս եղբօրբրոցին՝ Տիրիթը, որ Փառանձեմին հետ ամուսնանալու համար իր Եղբօրը՝ Գնէլի մահուան պատճառ եղած էր:

Բայց որչափ Արշակ իր կինը կը սերեր, կինն այ նոյնչափ Արշակը կ'ատէր, «ասելով թէ թաւ է մարմնով եւ թուի է գունդիվ»: Երբ Արշակ կը համոզուի թէ Փառանձեմ իրեն կապուած չէ, Յունաց Երկիրը մարդ կը զրկէ եւ կայսերական առհմէն կին մը ըերել կու տայ, Աղիմպիազայ անունով, որուն հետ կ'ամուսնանայ (բայ Խորենացւոյ՝ Ողբագիազայ Արշակի առաջնի կինն է, եւ Փառանձեմ՝ Երկիրողը: Գ. 24): Փառանձեմ թունաւորել կու տայ Աղիմպիազան: Ներսէս չուզելով Արշակի Երեսը տեսնել, մինչեւ անոր կորսանան օրը, կը հեռանայ: Իրեն կը յաջորդէ Չունակ անուն մէկը, որ պարատին հլու կամակատարը կ'ըլլայ: Վարձեալ կը մերջանայ արքանիքին յաղթանակով:

Ներսէսի հեռացումէն վերջ Արշակ

կոտորել կու տայ նախարարներէն շատերը, կ'անձիտէ ուրիշներու սերունդը եւ յարքունիս կը զբակէ անոնց հարսութիւնը:

Այս առևնները, Պարսից Շապուհ թագաւորը կը հրաւիրէ Հայոց Արշակ թագաւորը, որը կ'ընդունի մեծ ուստիներով, եւ որուն հետ կը վարուի իրբեւ իրեն հաւասար թագաւորի մը հետ: Բայց վախնալով որ մի կուցէ Արշակ խարէ զինքը եւ Յունաց կայսեր հետ իրեն զէմ զաշնակցի, կը ստիրէ զայն որ աւետարանին վրայ երգում ընէ թէ հաւատարիմ պիտի մը նայ իրեն՝ Շապուհի: Արշակ երդում կ'ընէ: բայց անսալով Վասակ Մամի՝ կոնհանի չար խորհուրդներուն, կը վախչի Պարսից արքունիքին: Շապուհ, Յունաց հետ պատերազմի մէջ րլլալով, կը ջանայ սիրաչահիլ Արշակը, որ «անարգեաց զնա յետ երդմանցն իւրոց»: Բայց Արշակ մէծամոլ էր (Խորենացի կ'ըսէ (Գ. 19), «անձնահան», ամբարտաւոն, որ Աքիլէս սի սիէս քաջ երեւալ կ'ուզէր, բայց զործով կադ եւ սրազլուի Թիրսիտէ սի կը նմանէր) եւ կը սպասէր որ Յունաց եւ Պարսից թագաւորներէն մէկը իր զինակցութիւնը ինորէ: Կը յուսար որ Յոյները կը զիմէին իրեն, բայց չնոքաւ ոչ ուզեցին զնա եւ ոչ չուք եղին նմա եւ ոչ մեծարանս»: Խոկ Պարսից թագաւորը կ'առաջարկէ որ Արշակ օգնէ իրեն: Արշակ կ'ընդունի սուսաջարկը: Վասակ սպարապետ 400-000 զօրքով («նիզակաւորք, սուսերաւորք, աղեղնաւորք անմիրէսք, վալրաւորք, սակրաւորք... հեծելազօրք զըրահաւորք, պատենազէնք, սաղաւարտորք, զրօշաւորք, կազմ նշանաւորք բազմաձայն փողարօքն»), առանց սպասելու որ Պարսից բանակը

ժամանէ, կը յարձակի Յունաց բանա-
կին վրայ, կը կտառք զայն եւ կը գը-
րաւէ անոր զանձերը: Պարսից թագա-
ւորը կ'ուզէ պատուել Հայոց թագա-
ւորը, անոր, ի միջի այլոց, տալով իր
աղջիկը: Փառանձեմի հայրը, վախճա-
լով որ Արշակ կ'անտեսէ իր կինը, ա-
մէն ջանք ի գործ կը դնէ երկու թագա-
ւորներուն բարեկամութիւնը խղելու
համար եւ կը յաջողի ալ: Արշակ, ա-
ռանց ամուսնանալու, գիշերանց
գաղանօրէն կը փախչի: Հակասակ այս
նոր անարգանքին, Շապուհ գարձիալ
կը ջանայ սիրաշահիլ Արշակը, որով-
հետեւ Պարսից եւ Յունաց միջեւ պա-
տերազմը վերջացած չէր: Բայց երբ
Հայաստանի այս երկու մեծ դրացինե-
րուն միջեւ խաղաղութիւն կը տիրէ եւ
Յունաց կայսրը կը լրէ Արշակը, թշնա-
մութիւնը կը սկսի Հայոց եւ Պարսից
միջեւ և կը տեւէ երեսուն, երեսուն եր-
կու կամ երեսունը չորսոս տարի: Շա-
պուհ Արշակի գէմ յառաջ կը խապայ,
բայց Հայերը սրախողիսող կ'ընեն
պարսկական բանակը եւ Շապուհ հա-
զիւ կը փախչի: Հայկական բանակ-
ները, երեսունի չափ պատերազմնե-
րու մէջ, որոնց նկարագրութիւնը զը-
րեթէ միօրինակ թուումի մը կը վե-
րածուի (Դ., 21 - 49), պարտութեան
եւ փախուստի կը մատնեն չորս հա-
րիւր, եօթը Հարիւր, ինը Հարիւր հո-
գար եւ նոյնիսկ հինգ միլիոն հոգինց
պարսկական բանակները:

Եւ այսպէս, երեսուն, երեսուն եր-
կու կամ երեսունը չորս տարի, հայ-
կական բանակները անդուռ՝ անդադար
կը պատերազմին արքայից արքա-
յին ահեղազօր գունդերուն գէմ: Հա-
յաստան քանից կ'ինթարկուի յան-
կարծական յարձակումներու, բերգա-
քաղաքներ կը գրաւուին, երկիրը կ'ա-

մերուի, ժողովուրդը զերի կը տար -
ուի: Ամանք կը կոխոսուին փիղերէն:
Կիներ ու մանուկներ ցցահար կ'ըլ-
լան: Նոյն իսկ կը սրբազգծուին Ար -
շակունի թագաւորներուն զերեզման -
ները, եւ անոնց ոսկորները զերի կը
տարուին: Բայց ամէն անգամ Արշակ
եւ իր սպարապետը՝ Վասակ Մամի -
կոնեան կը յաջողին ամբողջովին կո -
տորել պարսկական բանակները եւ
միայն Շապուհ, կամ իր զօրավարնե-
րը եւ կամ Հաւատուրաց եւ զաւաճան
հայ նախարարը՝ Մերուժան Արծրու -
նի հազիւ կը յաջողին միաձի փախ -
չի: Պարսիկները, որոր կը զրուէ եւ
կ'առաջնորդէ Մերուժան, միշտ կը
կրկնեն իրենց յարձակումները, բայց
Արշակ եւ Վասակ ալ միշտ կը յաջողին
պարտութեան մատնել զանոնք:

Եւ սակայն, օրին մէկը, Արշակի
նախարարները եւ զինուուրները, կրո-
ւելէ ձանձրացած եւ կարօտ հանդիս-
տի, կը սկսին հեսանալ բանակնեն եւ
լինել իրենց թագաւորը՝ Արշակ: Նախ
զասալիք կ'ըլլայ. մեծամեծ աւագա -
նին, ինչպէս Ազգնեայ րգեշխը, նո -
շիրական րգեշխը, Մահկեր տան րգեշ-
խը, Նոհերական րգեշխը եւ Աղձնեաց
ամբողջ նախարարութիւնը, որոնք
կ'երթան Շապուհի հպատակութիւն կը
յաջոնեն եւ իրենց երկիրը պարիսպով
կ'անջատեն Հայոց աշխարհէն: Եւ ու-
րիշներ կը հետեւին անոնց օրինակին:
Ապասամբաւթիւնները կը յաջորդեն ի-
րարու: Ամբողջ զաւաճներ կ'անջատ-
ուին Հայաստանէն: Ուրիշ նախարար-
ներ Յունաց կայսեր քով կ'առաստա-
նին: Քայքայումը չի կատիր: Թագա-
ւորական իշխանութիւնը մեծապէս կը
տկարանայ եւ Հայոց թիւը կը սկսի
նուազիլ:

Այն ատեն կը ժողովուին «մարդիկ ա-

մենայն աշխարհին իշխանութեան թաղաւորութեան Հայոց» եւ կը ներկայանան Հայոց Եպիսկոպոսապետին՝ Ներսէսի: Հոն են Հայաստանի մեծամեծները, նախարարները, կուսակալները, դաւառատէրները, դործակաները եւ շինականներուն գասապետերը, որ կը սեն.— «Դու՛, Տէք, Քեզին զի տես, զի այս երեսուն ամ է թագաւորին մերոյ Արշակայ, զի ոչ մի ամ մեղ հանդիսաւ ոչ եղեւ ի պատերազմէ, եւ համակ սուրով եւ սուսերօք եւ ի պաքս եւ ի տէզս նիզակաց զբանունս երեսաց մերոց ջնջեցաք: (7) Այլեւս կարողութիւն չմնաց մեր վրայ: Ա՛լ չենք կրնար պատերազմիլ: Լաւագոյն է որ Պարսից թագաւորին ծառայենք ինչ պէս ըրին մեր ընկերները: Զէ՛, ալ չե՞նք կրնար կառուիլ: Մենք ալ մեր ընկերներուն պէս պիտի ընենք: Եթէ Արշակ պէտք կը տեսնէ Շապուհի հետ պատերազմիլու, թող Վասարի եւ իր աներոց Անդրամիկի հետ երթայ պատերազմի: Հայոց աշխարհէն ո՛չ ոք պիտի օգնէ իրեն: «Նմա եթէ պէտք իցէ տացէ պատերազմ, թէ ոչ պէտք մի: Մեր թողեալ զնա, մեղ փոյթ չէ»:

Ներսէս, որ անիծած էր Արշակը եւ հեռացած Հայրապետական դահէն, չըտեսնելու համար անոր երեսը մինչեւ որ կործանէր, ի դուր կը ջանայ համոզել նախարարները որ չէքն Արշակը եւ շարունակին պատերազմիլ: «Եթէ

(7) Գուն ալ գիտես արդէն, Տէ՛ր, որ երեսուն տարիէ ի վեր մեր Արշակ թագաւորը վայրկեան մը համգիստ չձգեց մեզ: Երեսուն տարիէ ի վեր ամէն օր պատերազմի մէջ ենիք, եւ մեր երեսին քրափեք մեր սուրերով եւ սուսերով եւ մեր նիզակներուն պահներով եւ տէզերով սրբցինք:

րիւր չար իցէ Արշակ, կ'ըսէ Ներսէս, սակայն աստուածապաշտ է, եւ եթէ մեղուոր եւս իցէ, սակայն թագաւոր ձեր է»: Բայց Հայոց աշխարհի մեծամեծները եւ նախարարները անդրդուելի կը մնան իրենց որոշման վրայ, եւ երբ Ներսէս շատ կը պնդէ, կը պատասխանն թէ չեն ուզեր այդ տեսակ խօսքեր լսել, եւ աղմուկի մէջ խեղդել կը ջանան Ներսէսի ձայնը: Եւ ամէն ոք իր գաւառը կը մեկնի:

Այն ատեն Շապուհ, տեղեակ այս անցուղարձերուն, Արշակը կը հրաւիրէ իր քով, որպէսպի խաղաղութիւնն ու բարեկամութիւնը վերահաստատուիր: Իրենց միջնուն: Արշակ, թէեւ կ'ուզէ պատերազմիլ, բայց բանակը կը մերժէ, ուստի կամայ թէ ակամայ կը համակերպի Շապուհին հաւատարձութեան դիր մը ուզել, «որպէս վայրի է ծառայի առ տէր իւր», եւ ի նըշան հաշուութեան՝ նուէրներ կը զրկէ: Շապուհ չի գոհանար այս նամակով եւ նուէրներով, եւ Արշակը միհստին իր քով կը հրաւիրէ: Արշակ Շապուհի կ'առաջարկէ որ երդում ընէ, որպէսպի ասանց կասկածի կարենայ երթալ անոր քով: Շապուհ, Պարսից թագաւորութեան օրէնքին համաձայն, կ'երդնու, աղ բիրել կու տայ եւ զայն կը կնքէ իր վարազանիչ մատանիով, եւ կը զրկէ Արշակին, սպանալով որ եթէ այս երդումէն վերջ ալ չերթայ, պատերազմ պիտի յայտարարէ:

Երբ Հայոց երկրին մարդիկը այս եղածները կը լսեն, կը սական Արշակը որ առանց ժամանակ կորսնցնելու պատասխանէ Պարսից թագաւորին հըրաւէրին: Եւ Արշակ, իրեն հետ առնելով իր գայեակը՝ սպարապետն Հայոց վասակ, կը թողու իր երկիրը եւ կ'երթայ Պարսից արքային քով: Հոն, Ար-

չակ եւ Վասակ անմիջապէս զինուուրական հսկողութեան տակ կ'առնուին : Քիչ վերջ Շապուհ Արշակը իր ներ - կայութեան կը հրաւիրէ եւ զայն կը յանդիմանէ իր ծառային պէս : Արշակ զղջում կը յայտնէ, կ'ընդունի թէ յանցաւոր է եւ արքանի մահուան, եւ կը խոստանայ այլիւս հաւատարիմ մնալ Շապուհի :

Բայց Շապուհ, հակասակ Արշակի զղջման եւ հաւատարմութեան խոստումներուն, վստահ չէ թէ անոր խօսքին կարելի՞ է հաւատալ թէ ո՞չ : Ուստի կը հրաւիրէ մողերը եւ կ'ըսէ անոնց .

— Քանի քանի անդամներ ուղեցի բարեկամանալ Հայոց Արշակ թագաւորին հետ, եւ ան միշտ անարգեց զիս : Իրեն հետ խաղաղութեան ուխտ կնքեցի, եւ ինք, աւետարանին վրայ եր - գում ընելէ վերջ, դրժեց իր երդու - մը : Ուղեցի իրեն հազար տեսակ բա - րիք ընել, ինչպէս հայր մը իր զաւ - կին, եւ ան իմ բարիքներս չարիքով փոխարինեց :

Տիրոնի երէցներն էին որ Արշակը երդունցուցած էին աւետարանին վը - րայ : Երբ տեսայ որ Արշակ երդումը դրժեց ու փախաւ, երէցները վերստին կանցեցի եւ ըսի անոնց որ զիս խա - րած էին, սուտ երդում ընել տալով Արշակի, որովհետեւ իրենց պէս քրիստոնեայ էր ան ալ, եւ զիրենք պատասխանատու նկատեցի Արշակի փախուստին : Երէցներուն զլխաւորը՝ Մարի, ըստ ինձի թէ զիս խարած չէին եւ թէ այն աւետարանը, որուն վրայ ըրած երդումը դրժած էր Արշակ, զինքը իմ ոտքս պիտի բերէր : Բայց ես չհաւատացի անոր խօսքերունի, եւ բանտին մէջ փողոսել տուի այդ երէցները եւ սարկաւագները, թուով եօթանտուն

եւ կստորել տուի իմ երկրիս բոլոր քրիստոնեաները : Աւետարանը, որուն վրայ Արշակ ըրած էր իր երդումը, եւ որ հիմն է քրիստոնէական կրօնքին, չղաթայակապ պահեցի իմ գանձարատնիս մէջ : Հիմա կը վերյիշեմ Մարի երեցին խօսքերը : Խեղճը կ'ըսէր ին - ծի . «Մի՛ սպաններ մնել : Վստահ եմ որ նոյն աւետարանը Արշակը քու առ - ջիկ պիտի բերէ» : Այս մարդարէու - թիւնը հիմա կատարուեցաւ : Երեսուն տարիէ ի վեր կը պատերազմինք մենք՝ Արիներս, Հայոց Արշակ թագաւորին հևտ, եւ ո՞չ մէկ անդամ կըցանք յաղ - թել անոր : Իսկ հիմա ինք իր ոտքովը եկած է ... : Եթէ վստահ ըլլայի որ ասկէ վերջ իր ուխտին հաւատարիմ պիտի մնայ, ամէն տեսակ մէծարանք - ներով զինքը իր երկիրը կը վերադար - մնէկ » :

Մողերը կը հարցնեն Շապուհի .

— Հիմա որ Արշակ թագաւորը քեզի եկած է, ի՞նչպէս կը խօսի քեզի հետ :

— Ինքինքը իմ ծառաս (հոգու) վաս - աւլ) կը համարի : Կը ջանայ ոտքիս հողը ըլլաւ :

— Հայաստան մարդ զրկէ եւ երկու րեսի չող եւ կահոյր մը ջուր բերել տուր : Հողը վրանիք մէկ մասին վրայ ափոէ եւ Հայաստանի ջուր ցանէ վրան : Յետոյ Արշակի ձեռքէն բռնելով տար հայկական հողին վրայ եւ անոր խօսքերուն ուշաղիք եղիք : Այն ատեն կը հասկնաս թէ Արշակ հաւատարիմ պիտի մնա՞յ քեզի թէ ոչ երբ Հայաս - տան վերադառնայ : Եթէ հայկական հողին վրայ գտնուած ատեն խիստ խօսքեր ուղղէ քեզի, զիսցիք որ Հա - յաստան հասած օրը քեզի հետ նոյն ձեւով պիտի խօսի եւ վերստին պատե - րազմ պիտի յայտաբարէ քեզի դէմ :

Շապուհ կը դործադրէ մովերուն իսորհութղները: Հայաստանէն հող եւ ջուր բերել կու տայ եւ իր վրանին յատակի մէկ մասը հայկական հողով կը ծածկէ եւ վրան Հայաստանի ջուր կը սրսկէ: Եւտոյ բանելով Արշակի ձևոքէն, առանձին կը սկսին ճեմել վրանին տակ: Երբ Պարսիկ հողին վրայ կը գտնուին, **Շապուհ** կ'ըսէ.

— Արշակ արքայ Հայոց, ես քեզ զաւակիս պէս սիրեցի եւ ուղեցի աղջիկս քեզի կնութեան տալ եւ քեզ ինծի զաւակ ընել, բայց դուն ինծի միշտ թըշնամացար քու կամքովդ, եւ երևուն տարիէ ի վեր ինծի հետ պատերազմցար:

Արշակ կը պատասխանէ.

— Մեղայ քեզ, աէ՛ր, յանցաւոր նմ: Ես քեզի օգնութեան հանայ եւ քու թշնամիներգ կատորեցի եւ յաղթեցի անոնց: Քեզմէ մեծ պարզեւ մը կը սպասէի: բայց թշնամիներս զիս խարեցին եւ վախցուցին քեզմէ եւ փախայ: Երգումը զոր ըրի զիս քու առջիդ բերաւ ահա, ես՝ քու ծառադ (առորդ)՝ ահա քու առջեւդ եմ հիմա, ըրէ՛ ինչ որ կ'ուզես: Սպաննէ զիս, որովհետեւ ես՝ քու ծառադ՝ շատ մեղաւոր եմ եւ արժանի մահուան:

Իսկ **Շապուհ**, Արշակի ձևոքն ըլունած զայն չքմեղացնել կը կեղծէ եւ շրջելով կը ճեմէ եւ հայ հողին վրայ կը տանի զայն վերստին: Արշակ, Երբ հայկական հողին վրայ կը կոխէ, ըմբռուս հպարտութեամբ մը լցուած, կը սկսի խօսիլ եւ ըսել.

— Հեռո՛ւ ինձմէ, չարազործ ծառայ որ քու տէրերուդ վրայ կ'իշխես: Բայց ո՛չ քեզի եւ ո՛չ ալ քու զաւակներուդ պիտի չթողում իմ նախնեացս եւ Արտեւան արքային մահուան վրէժը: Հի-

մա զուք՝ ծառաներդ՝ մեր՝ ձեր տէրերուն՝ արքայական բարձը զրաւած էք. բայց հանդիստ պիտի չթողում ձեղ մինչեւ որ այդ տեղը, որ մերն է, վերստին մերը ըսլլայ:

Երբ **Շապուհ** դարձեալ պարսկական հողին վրայ կը տանի զինքը, Արշակ կը զջայ իր արտասանած խօսքերուն համար և **Շապուհ** ոտքերը կ'իշնայ: Իսկ երբ հայկական հողին վրայ կը վերադառնայ, առաջուրնէ աւելի խօստ կը խօսի: Երբ պարսկական հողին վրայ կ'անցնի, դարձեալ զզման խօսքեր կ'արտասանէ: Այսպէս, առաջուրնէ մինչեւ իրիկուն Շապուհ շատ անդամ կը փորձէ Արշակը եւ միշտ նոյն արգելունքը կը ստանայ: Արշակ եր հողին վրայ խստասիրս եւ ամբարտաւան է, պարսկական հողին վրայ՝ զջահարա:

Սովորութիւն էր որ Պարսից եւ Հայոց արքաները ընթրիքի տանի նոյն տախտին եւ նոյն զահույքին վրայ կը նստէին: Իրիկունը, ընթրիքի ժամուն, **Շապուհ** կը հրամայէ որ նախ սեղանին շուրջ նստին բոլոր կոչականները եւ ամենէն վերջ ներս բերեն Արշակը, զոր փոխանակ, ըստ սովորութեան, իր քովը նստեցնելու, ամենէն նուաստ տեղը կը նստեցնէ, ուր հայկական հող սփռուած է:

Արշակ հազիւ նստած, ոսքի կը կանդնի եւ կը պոռայ **Շապուհ** երեսին:

— Ի՞մս է այն տեղը ուր զուն բաղմած հս: Ե՛լ այդ տեղէն որ ես նստիմ, զի մեր՝ Արշակունիներուս՝ տեղն է հող: Երբ երկիրս վերադառնամ, չարսչար վրէժ պիտի լուծեմ քեզմէ:

Այն ատեն Պարսից արքան կը հրամայէ Արշակը շզթայակապ բանտարկել տալ Անյուշ բերգին մէջ, մինչեւ որ

մեռնիք: Յաջորդ օրը Շապուհ Վասակ սպարապետին մորթը, խոտով լիցնել տալով, Անյուշ բերդը տանիլ կու տայ, ուր բանտարկուած էր Արչակ:

Անէկ վերջ, պարսկէ բանակները կ'արշաւեն Հայաստան, գերի կը տանին Փառանձեմ թագուհին, կը գրաւեն Հայոց թագաւորին գանձը, որուն փոխաղբութիւնը ինը օր եւ ինը գիշեր կը տեւէ, կը գրաւեն եւ կը կործանեն Արտաշատն ու Վաղարշապատը, Երուանդաշատն ու Զարեհաւանը, կը գերեն տաննեակ Հաղարաւոր ժողովուրդ, կին եւ մանուկ, կը տիրեն բուրը բերդերուն, խայտառակութեամբ կը սպաննեն Փառանձեմը, իսկ գերիները կը տանին բնակեցնեն Ասուրեստանին եւ Ասուրեստան եւ Խուժաստան: Յետոյ Շապուհ կ'արշաւէ Հայաստան, Վահան Մամիկոնեանի եւ Մերուժան Արծրունիի առաջնորդութեամբ, կ'ասպառակէ ամբողջ Երկիրը, եւ ամէն տեսակ չարիք կը հասցնէ Հայոց (Փաւստոս, Դ., 58 և 59):

Թշնամութիւնները կը շարունակուին Պարսից եւ Հայոց միջեւ: Հայերը մոոցած չէին իրենց Արշակ թագաւորը: Անզամ մը, ճակատամարտի մը մէջ հայ նիզակաւորները, նման բարձր լերան մը եւ կամ հաստարեստ, հզօր եւ անշարժ աշտանակի մը, մոլեգիորէն յարձակելով Պարսից վրայ, զանոնք թաւալզլոր վար կը նետէին ձիերէն եւ կը զոչէին. «Առ Արշակ քաջ»: Եւ կամ «Արշակայ թագաւորին մերոյ զոհ լիջիր», կամ «Արշակայ զոհ լիջիր»: Շապուհ հիացած Հայոց զօրքին վրայ, կ'ըսէ. «Երանի անոր որ հայկականին նման տիրասէր եւ միաբան ու համերաշխ գունդ մը ունիք»:

Պարսից եւ Քուշանաց միջեւ պատերազմի մը մէջ Շապուհ կը խոստանայ

Հայաղզի Դրաստամատի, որ փրկած էր իր կեանքը, տաւ ինչ որ ուղէ: Եւ Դրաստամատ, որ Արշակի եւ անոր հօր Տիրանի օրով կարեւոր պաշտօններ վարած ներքինի մըն էր եւ բարձր քան բոլոր նախարարները, կ'ըսէ.

— Քեզմէ ուրիշ բան չեմ խնդրեր բայց եթէ հրաման որ երթամ տեսնեմ իմ տէրս՝ Հայոց Արշակ թագաւորը: Եւ երբ իր քովը երթամ, արտօնէ որ օրուան մը համար Արշակը ազատեն իր կապանքներէն, թոյլ տան ինձ որ անոր գլուխը լուամ եւ օծանեմ, պատմուան Հացցնեմ եւ արքայական բարձր պատրաստեմ, խորտիկներ հրամցընեմ եւ գինի տամ, եւ միայն օր մը զայն ուրախացնեմ երածիշտներով:

Շապուհ կը պատասխանէ.

— Ինզրածդ շատ գժուար բան է, որովհետեւ Պարսից թագաւորութեան հիմնարկութենէն ի վեր, մարդ չէ եղած որ թագաւորներուն առջեւ արտասանէ անունը մէկու մը որ հոն բանտարկուած է: Բայց դուն աւելի ծանր բան մը կ'ընես: ինծի կու տաս անունը մէկու մը որ թագաւոր եղած է, իմ ընկերս եւ իմ թշնամիս: Դուն անձդ մահուան վտանգին ենթարկեցիր եւ Անյուշ բերդը յիշեցուցիր, ինչ որ Արեաց թագաւորութեան սկիզբէն ի վեր եղած բան չէր: Բայց որովհետեւ դուն ինծի մէծ ծառայութիւն մատուցիր, ինչ որ խողբեցիր՝ տուի քեզի:

Եւ Շապուհ Արշակի կու տայ արքայապահ զունդէն հաւատարիմ սպայ մը եւ արքունի մատանիով կնքուած նամակ մը, որով Դրաստամատ կ'արտօնուի Անյուշ բերդէն ներս մտնելու եւ Արշակի հետ վարուելու ինչպէս որ ուղէ:

Դրաստամատ Անյուշ բերդը կը հասնի, կը տեսնէ իր տէրը, եւ կ'արձա-

կէ անոր երկաթեայ ձեռնակապերը, սոտքի շղթաները եւ վիզին անուբը : Կը լուայ անոր գլուխը, և կը լոդցնէ զայն : Եւ անոր աղնիւ պատմուճան մը կը հագցնէ եւ հանգստաէտնստարան մը կը պատրաստէ ու կը նըստեցնէ զայն : Եւ անոր կը հրամցնէ ընթրիքը եւ գինին ըստ արքունի արարողութեան : Դրաստամատ կը քաջալերէ Արշակը, կ'ուրախացնէ ու կը միմիթարէ զայն զուսաններու երգերով :

Աղանգեր մատուցանելու ժամանակ, Արշակի առջեւ կը գնեն, խնձոր, վարունդ եւ ամիճ, ինչպէս նաեւ զանակ մը, որպէսզի կտրէ եւ ուտէ ինչպէս որ ուտէք : Բայց երբ Արշակ կը գինովնայ, եւ իր աչքերը կը սկսին մթաղնիւ, կը վերագտնէ իր արքայական հրպարտութիւնը եւ կ'ըսէ .

— Վայ' ինձ, Արշակ, այս վիճակի՞ն պիտի հասնէի ես եւ ա՞յս պիտի ըլլար իմ վախճանս : Եւ դանակը սիրուը կը միչէ : Մաշը անմիջական կ'ըլլայ :

Երբ Դրաստամատ կը տեսնէ իր սերական տիրոջ մահը, դանակը կը հանէ Արշակի սրտէն եւ իր կուշը կը միչէ, ու ինքն ալ կը մեռնի նոյնէն տայն : (8)

(8) Քիւզանդացի պատմագիր Պրոկոպիոս (527 - 568) կը պատմէ Հայոց եւ Պարսից միջեւ պատերազմները եւ հաշուութիւնը, ինչպէս նաեւ Արշակի թերդարգիլութիւնը, Դրաստամատի այցելութիւնը, Արշակի եւ Դրաստամատի անձնապամութիւնները, քաղելով Հայոց Պատմութիւն անուն գրքէն (De bello pers. I. V., 7 - 35).

Պ. Յ. Քիւրտեան այս հատուածը քարզմանած է Մշակոյթ ամսագրին

5. — «ԿՈՅՑԻ ԶԱԽԱԿԻ»Բ
ԹՌԻՄՔԵՐՈՒԽՆ ՄԷՋ
«ՔԵՅՌԱՊՈՂԼՈՒ»

Պ. Ժորժ Տիւմէզիլ ամփոփելէ վերջ Տիրանի եւ կոյրի զաւկին՝ Արշակի պատմութիւնը — զոր մենք աւելի ընդարձակ ներկայացուցինք ընթերցու — զին մտքին մէջ թարմացնելու համար հայկական հին ժողովրդական վէպի մը յիշատակը — հանգիտութիւններ (անպատճի) կը գտնէ այդ պատմութեան եւ Քեօողլուի զրոյցին միջեւ, որ մեծ ժողովրդականութիւն կը վայելէ իրանեան եւ կովկասեան Ազրպայցմաններուն, Թուրքերուն եւ նոյնինքն Հայոց մէջ :

Այս զրոյցը այնքան սիրելի է թըրքախօս ժողովուրդներուն որ Ազպայցմանի մէջ Քեօողլուխաններ, այսինքն միմիայն Քեօողլուի զրոյցը պատմողներ կան, ինչպէս ուրիշ տեղեր՝ Շահնամէխաններ եւ Գուրանիխաններ : Մարաշի կողմէրը զրոյցը պատմողները կը կոչուին Քեօողլունու : Ասոնք ձմրան երկար զիշերներու հաւաքոյթներուն մէջ կը պատմեն հերոսին քաշագործութիւնները եւ սաղի ընկերակցութեամբ կ'երգեն անոր մասին գըրւած կամ անոր վերագրուած բանաստեղծութիւններ : Այնթապի շրջանին մէջ ալ հէքեաթի մասնագիտներ կան, որ պատալ անունը կը կրեն եւ Քեօողլուի զրոյցն ալ կը պատմեն : Փոքր Ա-

մէջ (Ա. տարի, թիւ 10, էջ 361 - 366) : Լաւագոյն թարգմանութիւն մը եւ հատուածին հեղինակին մասին նկատողութիւններ եւ յարակից խնդիրներու ուսումնասիրութիւնը տես Հ. Աղեքսանդր Մատիկեան ; Անանունը կամ կեղծ Սերէոս (Վիեննա, 1913, էջ 18 - 22) :

սիոյ մասնաւորապէս արեւելեան շրջանակին մէջ Քեօողլուփ զբոյցը կը պատմուի աշուղներու կողմէ: Թուրք վաչկառուն ցեղախումբերը, Եփրատէն մինչեւ Մերվ, մասնաւոր սէր մը կը տածեն Քեօողլուփ քաջագործութեանց յիշասակին և բանաստեղծութեանց համար: Ասոնց համար Քեօողլուփ տիպար մարտիկն ու գուսանն է:

Ք0.ի (Համառոտագրութիւն Քեօողլուփ) զբոյցը կենդանի զրոյց մըն է ուրեմն, ինչպէս է թերեւս մինչեւ այսօր ալ Խ. Հայաստանի կարգ մը վայրերուն մէջ Սասոյ Ծոերը, և այսպատճառու ունի տարբերակներու մեծթիւ մը:

Ք0.ի զբոյցին մասին թուրք երիտասարդ գիտնական մը՝ Պ. Բերլեւ Նախլի (այժմ՝ Բ. Ն. Պարաթաւ) 1931ին, երր օգնական ուսուցիչ էր Իսթանպուլի համալսարանին մէջ, հրատարակած է ընդարձակ և շատ մը տեսակէտներով հաղճամիտ և օգտակար ուսումնասիրութիւն մըն է (9), որուն մէջ կ'ընէ զբոյցին զանազան խմբագրութեանց (10) վերլուծումն ու համեմատութիւնը, կ'ուսումնասիրէ անոր աղդեցութեան եւ տարածման շրջանակը, կը քննէ ծագման ինդիրը: Քեօողլուփ զբոյցին մասին աւելի կատարեալ ու-

(9) Pertev Naili, Köroglu Destanı. Istanbul 1931 (Զ. հասոք թիւրք Հայք Հելքայէլէրինէ զէ Սալշակիրինէ աիթ մէթինէր մատենաշարին):

(10) Խմբագրութիւն բառը կը գործածենի պատճեածք կամ պատում իմաստով:

սումնասիրութիւն դրոյւթիւն չունի ո՛ւ եւ է լեզուով:

Պ. Բ. Ն. Պարաթաւ, որ չորս անտիպ տարբերակներ կը հրատարակէ այս գրքին մէջ, կ'ամփոփէ չորս ամբողջ (այսինքն սկիզբ եւ վերջ ունեցող) եւ եօթը պահասաւոր տարբերակներ: Ասոնցմէ վերջ կը համառոտէ նաև հայկական հատուածները (11):

Պ. Տիւմէզիլի կարծիքով, զբոյցին հայրենիքն է այն ընդարձակ հողամասը, որ կը պարփակէ Ազրապայմանը, Խ. Հայաստանը եւ թուրքիոյ արեւելեան նահանգները: Այդ ըշջանակին մէջ է որ հաւաքուած են զրոյցին զբոյթէ բոլոր խմբագրութիւնները, և հոն է որ Ք0. կը կատարէ իր շահատակութեանց եւ քաջագործութեանց մեծագոյն մասը: Ճիշդ է որ զրոյցը տարածուած է նաև Փոքր - Ասիոյ, Վըրաստանի եւ թուրքեստանի մէջ, բայց այս երկիրները գրացի են վերոյիշեալ շրջանակին եւ յայտնի է թէ զրոյչները որպան դիւրաւ կը փոխանցուին ժողովուրդէ ժողովուրդ:

Պ. Պարաթաւ իր գրքին մէջ տեղ մը (էջ 151) զրոյցին ծագման ինդիրը զեռչուծուած կը նկատէ իրաւամբ, ինչպէս իր ուսուցիչներէն՝ Բրոֆ. Քէօփրիւլի Ֆոււթ եւ Պ. Ժ. Տիւմէզիլ: Բայց ուրիշ տեղ մը կը յայտարարէ թէ զրոյցը Թիւրքէններուն մէջ ծնունդ առած է («հեր հալտէ Թիւրքմէնլերտէն ըզգան Քեօողլու հիքայէսի», էջ 101),

(11) Ա. Աղայեանց, Քեօողլի Արկածներ. Քեօողլու Կեանքից, կ. Պոլիս, 1924: Այս գրքին կովկասահայ հրատարակութիւնը, որուն անունն է Քեօողլու Հելքայէրը չկրցանք զանել Փարիզի մէջ:

ինչ որ կը հակասէ իր ասալին եղրա - կացութեան : Պ. Պարաթաւ : կը զրէ նաեւ թէ զրոյցը, իր ներկայ ձեւին մէջ, կը թուի թիւրքմէն ծագում ու - նենալ (էջ 154) : Իր զիրքը գրած ատեն, Պ. Պարաթաւ կրնար այսպիսի ևնթաղութիւն մը ընկէ, որովհետեւ Պ. Տիւմէդիլ այն ատեն հրապարակ չէր հանած կովկասի մէջ կոյրի զաւկի Փոքրորական թեմային վարկածը, որ կը պահանջէր համաշխարհային ֆոք - լորի մասին ծանօթութիւն (12) : Բայց ինչ որ, մեր կարծիքով, կը կազմէ Պ. Պարաթաւի ուսումնասիրութեան գըլ - խաւոր թերին, զրոյցին ուրիշ զրոյցներու հետ համեմատութեան պակասն է : Թողունք ՔՕ.ի զրոյցին բազգատու - թիւնը սկիւթական, օսական, վրացա - կան եւ հայկական զրոյցներուն հետ, որոնց — բացի օսականէն — հեղինա - կը անտեղեակ մնացած է, բայց երբ նոյն իսկ զիտած է որ ՔՕ.ի զրոյցին մէջ զրուազներ կը յիշեցնեն արեւ - մտեան զրոյցներու հատուածներ, նը - մանութիւնը պատահական նկատելով գոհացած է, փոխանակ նոր պրապտումներու ձեռնարկելու : Յիշենք օրինակ մը : ՔՕ.ի մէջ կայ զրուազ մը ուր բու - լորովին կը նմանի Վելէկէլ թէլի զրոյ - ցին : Նախիջևանցի մը՝ Տէմիրճիողլու ՔՕ.ի համրաւը կը լսէ եւ կը փափաքի մտու կազմել անոր խումբին, ուստի կ'երթայ ՔՕ.ի ամբոցը : Քեօողլու, զայն իր խումբին մէջ մտցնել առաջ, կ'ուզէ փորձել անոր քաջարասութիւ - նը : Գլխուն վրայ խնձոր մը կը դնէ եւ խնձորին վրայ ալ՝ մատանի մը, եւ մատանիին մէջէն ութսուն նետ կ'ան-

ցընէ : Տեսնելով որ Տէմիրճիողլու ա - ռանց վախի կ'ենթարկուի այս վտան - գաւոր քննութեան, ՔՕ. զայն կ'ընդու - նի իր խումբին մէջ : Արդ, Պ. Պարա - թաւ այս զրուազին առթիւ կը յիշէ Վելէկէլ թէլը, բայց չի հետաքրքը - ւիր թէ այս զրուազը միմիայն ՔՕ.ի եւ Վելէկէլ թէլը՝ յատուկ է թէ կը զըս - նուի ուրիշ ժողովուրդներու մէջ ալ : Պիտի բաւէր համայնապիտարան մը բանալ հասկնալու համար որ այս զը - րոյցը տարածուած է բազմաթիւ ժո - ղովուրդներու մէջ, որով յատուկ չէ միմիայն ՔՕ.ի եւ հետեւարար թիւրք - մէններուն :

Աւելորդ է ըսել սակայն թէ այս թե - րին մեծ բան մը չի պակսեցներ իր այ - լապէս օգտակար ուսումնասիրութեան արժէքն : Իր զիրքը թանկագին նպաստ մըն է Մերձաւոր Արեւելքի Փոքրին հետազոտութեան :

Պ. Պարաթաւ ՔՕ.ի զրոյցին տարրե - րակները, իրենց պարունակութեան համաձայն կը բաժնէ երեք խումբի, ա) թիւրքմէն, բ) աղբազայձանեան եւ գ) փոքր - ասիական (13) : Իր ամփո - փումներուն համաձայն վերլուծերով այս երեք խումբերուն պատկանող խմբագրութիւնները, այն եղբակացու - թեան յանդեցանք որ անոնց կորիզը կը կազմէ աղբազայձանեան (14) կոչուած խումբը, թէեւ թիւրքմէն կոչուած խումբը կը պարունակէ զրոյցին մէկ - երկու հին տարրերը :

Աղբազայձանեան խումբին պատկա - նող ամենէն ընդարձակ խմբագրու -

(13) Բ. Նախլի, անդ, էջ 41 :

(14) Աւելի նիշդ պիտի բլար բան - կովկասեան խումբ :

(12) Զրոյցին ծագման մասին ուրիշ քննորդ զիտնականներու կարծիքը տես նոյն զրքին մէջ, էջ 151 - 154 :

թեան անգլիկերէն թարգմանութիւնը ,
որուն ընազիւը կը զանուի Փարփղի
Ազգային Մատենադարանին մէջ , զրե-
թէ զար մը առաջ Հրատարակած է լիչ
արեւելացէտ մը՝ Ալեքսանդր Խոջօ
(15) : Այս խմբագրութենէն է որ կը
քաղենք քանի մը հասուածներ , համա-
սուելավ զանանք , ազօտ զաղափար մը
տալու համար Քեօպողլուի զրոյցին
մասին :

×

Քեօպողլու Թէքէ ցեղախումբին կը
պատկանի : Հայրը՝ Միրզա Սարբաֆ՝
Թուրքիստանի Մաւրաս թաղաւորին
ձիու երամակներուն վերակացուն է :
Օր մը , երբ երամակները կ'արածին
ձիւուն զետին եզերքը , զետէն ձի մը
կ'ելլէ և կը զուղաւորուի երկու մա-
տոկ ձիերու հետ : Երբ այս մատակ -
ներէն երկու քուսակներ կը ծնին ,
ՔՕ. հայրը զանոնք թաղաւորին կը
նուիրէ , երբ զերդնական ծնունդ ու -
նեցող ձիեր : Բայց քուսակները տձեւ
և տղեկ են : Թաղաւորը՝ զայրացած՝
կը հրամայէ կուրցինել Միրզա Սարբա -
ֆի աչքերը : ՔՕ. , այն մատեն փոքրա -
տի , խորապէս կը զգածուի այս անար -
դար արարքին . բայց Հայրը զինքը կը
միսիթարէ և կը հաւասուէ թէ , երազի
մը համաձայն , օր մը մեծ հերոս մը
պիտի ըլլայ , ուստի կը յանձնարարէ
որ չմունայ թաղաւորէն վրէժ լուծել :
Թաղաւորը , ՔՕ. ի խնդրանքին վրայ ,
անոր կը նուիրէ քուսակներէն մին ,
որ չէկ (զըր , զըր - ար) է և երբ կը

(15) A. Chodzko, Specimens of the popular poetry of Persia, as found in the adventures and improvisations of Kurroglou, the bandit-minstrel of Persia, etc. London, 1842.

մէծնայ շատ զեղեցիկ ձի մը կ'ըլլայ ,
ասանց ո ևւ է թերութեան : Օր մը ,
թաղաւորը կը հանգիպի ՔՕ. ի , որ այդ
ձիուն վրայ հեծած է սողառադէն : Թա-
ղաւորը , ձիուն արտակարդ զեղեցկու-
թենէն ևւ ձիաւորին աղնուական կեր -
պարանքէն յափշակւած , կը վափա-
քի զիտանալ թէ ո'վ է այդ երիտասար -
զը : ՔՕ. թաղաւորին հրամանավ կը
մօւենայ անոր , բայց կը սկսի զայն
նախեաել : Թաղաւորը անմիջապէս կը
հասկնայ թէ ձիաւորը Միրզա Սարբա-
ֆին զաւակն է ևւ կը հրամայէ պատ -
ժել զայն : ՔՕ. կը շարունակէ անոր -
զել թաղաւորը ևւ կը յայտնէ թէ հօրը
վրէժը պիտի լուծէ : Հակառակ թաղա-
ւորին խոստամներուն , ՔՕ. կը յար -
ձակի թաղաւորին հետեւորդներուն
վրայ ևւ կը կոտորէ զանոնք : ՔՕ. Ո-
քսոսի միւս ափը կ'անցնի , ուր հայրը
եր զուռնակութիւնը կը յայտնէ :

Միրզա Սարբաֆ , ուսումնասիրելէ
վերջ ասաեղագիսական զիրք մը , ալ-
զուն կը յայտնէ աղբիւրի մը տեղը , ևւ
կը յանձնարարէ այդ աղբիւրին վրը -
փուրները խնամքով հաւաքել մասնա-
ւոր ամանի մը մէջ ևւ իրեն բերել : ՔՕ.
կը կատարէ հօրը յանձնարարութիւնը
ևւ կը վերագանայ խորհրդաւոր վրը -
փուրով : Բայց փրփուրը այնքան սպի-
տակ է , այնքան փափկահամ ևւ այն -
քան թարմ , որ անփորձ երիտասար -
զը փրփուրը կը խմէ ճամբան : « Բոլոր
յանձնարարութիւններդ կատարեցի ,
կ'ըսէ հօրը , բայց աղբիւրին երկու
փրփուր չերեւաց » : Ի վերջոյ կը խոս-
տովանի թէ փրփուրը խմած է : Այն
մատեն հայրը կը զոչէ . « Ի՞նչ ըրիր ,
թշուառական : Անիծեալ ըլլաս : Փըր -
փուրը թանկագին էր ևւ միակ գարմա-
նը կուրութիւնս բուժելու : Այս փըր
փուրէն մաս մը ևս պիտի զործածէի ,

մնացեալը քեզի պիտի տայի որ իւր -
մէիր : Բայց ճակատապրին սրչումնե-
րը անփոփոխ էն : Դուն անյաղթե-
լի մարտիկ մը պիտի ըլլաս, մինչ ես
կոյր պիտի մեռնիմ : Այժմ ամէն բան
վերջացած է :

Միրզա Սարբաֆ աղուն կը յանձնա-
րարէ որ Ազրպայցան երթայ, ուր կ'իշ-
խէ Պարսից Շահը : Շահը զինքը ար -
քունիք պիտի հրաւիրէ : Պէտք չէ որ
հրաւէրը ընդունի . բայց պէտք չէ որ
ալ Շահին գէմ ապստամբի : Ք0 . կ'որո-
չէ Պարսկաստան հաստատուիլ եւ ծա -
ռայէլ Ալիի պաշտամունքին :

Վերադարձին, Ք0 . կը հանդիսի Տէ-
լի Հասան անսւն աւազակապետի մը ,
որ ունի քառասուն ձիւոր : Տէլի Հա-
սան կը սիրահարի Ք0 . ի ձիւուն եւ զայն
կ'ուզէ : Կոյր կը ծագի Ք0 . ի եւ Տէլի
Հասանի միջեւ : Ք0 . կը յաղթէ եւ Տէ-
լի Հասան կը խոստանայ Ք0 . ի ծառա-
յէլ հաւատարմօրէն, եւ իր խոստումը
կը յարգէ : Իր թաքուն դանձարանը կը
յանձնէ Ք0 . ի , որուն հետ կը շարու -
նակէ կարաւանները կողոպտել : Ք0 . ի
հրամանով եօթանասուներօթը հողի -
նոց խումբ մը կը կազմէ : Ասոնք տեղի
(իւնիթ) կը կոչուին :

Ք0 . Տէլի Հասանի հետ Պարատապի
(Ազրպայցեան) մէջ կէօքչէպէլի դաշ-
տր կը հաստատուի : Իր քաջադրծու -
թեանց Համբաւը յոււամի կը տառած -
ուի : Բոյոր քաջերո, ամէն անոնք ոս
հարստանալ կ'ուզեն, Ք0 . ի ոսոյնն
տակ կը հաւաքուին : Ք0 . ամէնուն
հետ հօր աէս կը վառուի եւ աւանորէն
եռ մառձարէ իր հետեւորնեռո, ո-
րոնս թիւն յոււամի եռ հասնե 777ի : Ա-
ռորաւայձանի հառամարէօ եռ առհան-
քէ որ Ք0 . մէկնի առ եռեւէն : Ք0 .
եռ հնապանուի եւ իրանէն առեւմուս-
կ'անցնի : Ճամբան կարաւան մը կը կո-

զապաէ : Երեւանի Խանը զինտուր կը
զրկէ պատմելու համար Ք0 . բայց
կը պարտուի : Յետոյ Ք0 . կը հաս -
տառուի Զամլը - Պէլ կոչուած վայ -
րը, ուր բերդ մը կը շինէ եւ ժողովուրդ
կը հաւաքէ : Բոլոր անոնք որ Ք0 . ի ա-
նունը, առատաձեռնութիւնը եւ քաջա -
զործութիւնները կը լսեն, կը փութան
միանալ անոր խումբին : Քիչ առեն -
ուան մէջ, Զամլը - Պէլ հաստատուած
ընտանիքներուն թիւը 8000ը կ'անցնի :

Զամլը - Պէլի մէջ Հօձա Եազուոլ ա-
նուն մէկը կայ, որ Ուրֆայի մէջ մսա-
վաճառի մը Այլաղ (կամ Իվազ) անուն
աղուն սիրահարած է : Հօձա Եազուոլ
այդ աղուն նկարը ցոյց կու աայ Ք0 . ի ,
որ իր կարգին կը սիրահարի Այլաղի :
Ք0 . ծպտուած հովիւի մը պէս՝ կը
յաջողի խարել Այլաղի հայրը եւ Ալ -
վազը փախցնել Զամլը - Պէլ : Ճամբան ,
անդունդի մը եղերքը, կը հանդիսի Ա-
րար Ուէյհանի : Արարը կ'ըսէ . « Եթէ
Ք0 . , այս անդունդը կարենայ անցնիլ ,
չեմ մնասուր իրեն » : Ք0 . ձիւն կ'աղա-
չէ . « Զիս Զամլը - Պէլ հասցուք, չէ՞կ
ձիս » : Իրեւ թէ թուչուն մը ըլլար, չէկ
ձին մէկ սառումով անդունդին միւս
եղը կը վոխադրէ Ք0 . ն : Ուէյհան
Ք0 . ի բարեկամը կ'ըլլայ :

Ք0 . էրդրումցի Պէլի Ազմէտ անուն
անձէ մը կը տեղեկանայ որ Կ . Պոլսոյ
թագաւորին՝ Սուլթան Մուրատի աղ -
ջիկը Նիկեար հանլմ սիրած է իրեն ,
ուստի անմիջապէս Պոլսո կը սուրայ իր
չէկ ձիով : Հոն, կ'իջնէ պառաւ կնոջ մը
տունը, եւ կարգ մը հնարքներու շնոր-
շիւ կը յաջողի Նիկեար հանլմը փախ -
ցնել : Վերադարձին, Ք0 . կը հանդիսի
եւրոպացի թագաւորի մը վէզզիրին տը-
զուն որ , Նիկեար հանլմի սիրահա -
րած ըլլալով, անոր հետ ամուսնանա-
լու համար Պոլս եկած է : Եւրոպա -

ցին կ'ուղի սպաննել Ք0.ն, բայց կը պարտուի:

Հասան փաշա պետն է Խընխս ցլզախումբին, որ 30.000 վրան ունի: Փաշան, որ լած է զորչ ձիուն համբաւը, իր վեց աղջիկներէն մէկը կամ իր տէրութեան կէսը կը խոստանայ անոր որ այդ ձին իրեն պիտի բերէ: Քէչէլ Համզա անուն խոհարար մը կը յաջողի Ք0.ն խարելով ձին փախցնել: Ք0., որ առանց իր ձիուն լաճ մը չ'արժեր, կը պաղատի Համզայի որ ձին վերադարձնէ: Համզա կը խոստանայ փաշային աղջիկը կնութեան առնելէ վերջ ձին վերադարձնել եւ կը յանձնարարէ որ գայ զինքը դանէ: Ք0. Չամլլ - Պէլ կը վերադառնայ եւ վեց ամիս տունէն դուրս չ'ևլեր. բայց օր մը իր ձիուն կարօւը զինքը կը մզէ աշուղի կերպարանքով փաշային ապարանքը երթալ, ուր մէծ ինջոյք մը կը արուի: Աշուղը կ'ըսէ թէ ինք կրնայ զսպել այն ձին դոր Համզա բերած է եւ զոր մինչեւ այն առեն ո՛չ ոք կրցած է զսպել: Զին կը բերեն: Երբ Ք0. իր սիրած ձին կը տեսնէ, իր ամենէն գեղեցիկ բանաստեղծութեանները կ'արտասանէ, ձիուն վըրայ կը ցատկէ եւ կը սկսի հեղնել փաշան: Փաշան կը հրամայէ սպատել այս յանդուզն արարածը. բայց Ք0. կը յաղթէ թէ փաշային եւ թէ անոր զինուորներուն, Համզան փաշա կ'ընէ եւ փաշային մէկ աղջիկը առնելով Չամլլ - Պէլ կը վերադառնայ:

Օր մը, Ք0. կարաւան մը կողուզ - տելու պէտքը կը զգայ եւ կարաւան մը կը դանէ, որուն տէրը ինքոյնքը իրը Թուրք կը ներկայացնէ: Այս «Թուրք»ը շատ քաջ է: Ք0. անոր վըրանը կը մտնէ, բայց «Թուրք»ը զայն կ'ամչցնէ ըսկելով որ Ք0. այդ տեսակ սոսորին գործերու չի դիմանիր: Ի վեր-

ջոյ, կ'ընդունի Ք0.ի հետ կուփէ, եւ Ք0.ն ձիէն վար նետելու պահուն, կը խղճայ անոր, վրանը կը հրաւիրէ, կը մեծարէ եւ 500 թուման վճարելով Չամլլ - Պէլ կը զրէ:

Ատեն մը վերջ, Չամլլ - Պէլէն երկրորդ կարաւան մը կ'անցնի, որուն տէրը նախորդէն աւելի ուժեղ մէկն է, բայց կը հաւանի Ք0.ի 600 թուման տալ, որպէսզի կարաւանը չկողուպտէ: Ք0., որ առաջին կարաւանը կողուզ - տած ըլլալուն (կամ թերեւս առաջին կարաւանին տիրոջէն յաղթուած ըլլալուն) համար ինքզինքը նուաստացած կը զգայ, ու ա զ ա ն օ ր է ն կը տեղեկանայ թէ ե՛րը նորէն պիտի անցնի այդ առաջին կարաւանը: Երդնկայի մէջ գարանակալ կը սպասէ կարաւանին, կը կողուպտէ զայն եւ վատարար կը սպաննէ կարաւանին տէրը: Սպաննէնքն վերջ կը հասկնայ թէ կարաւանին տէրը Հայ մըն է, եւ դոհ կը մընայ (16):

(16) Այսպէս է Խոճքոյի անգլիերէն քարգմանուրեան մէջ: Բ. Նախիլի սըխալ պատմած է այս դրուազը: Ըստ իրեն, Երբ Ք0. եւ իր ընկերները կը հասկնան որ կարաւանին տէրը Հայ մըն է, կը սպաննէն զայն: Խոճքո, ծանօթազորուրեան մը մէջ կ'ըսէ թէ շիլիները (Ալիլի հետեւրդները, ինչպէս է Ք0.) այնին կ'ատեն սիւննի Թուրքերը որ կը նախընտրեն Հայէ մը քան թէ Թուրքէ մը խարուած ըլլալ: Բ. Նախիլի խեղարիւրումը անտարակոյս դիտումնաւոր չէ, այլ հետեւանին է Խոճքոյի անգլիերէն քարգմանուրիւնը տեսած չըլլալուն: Աւելորդ չէ բայ որ Թուրքերը Հայոց դարաւոր քշնամիները չեն եղած, եւ ինչպէս պիտի տեսնենք, Ք0. Հայոց քշնամի չէ:

Պոլոյ եպարքոսը իր աղջիկը կը խոստանայ անոր որ Ք0 ն ողջ պիտի բերէ իրեն։ Պոլու փաշա , որ եպարքոսին աղջիկը կը սիրէ , ճամբայ կ'ելլէ եւ Զամլը - Պէլի առջեւ կը բանակի երկու հազար զինուորով։ Ք0 . աշուղի պէս ծպտուած թուրքերուն բանակա - տեղին կը մտնէ եւ փաշային վրանը կ'երթայ։ Փաշան զայն կը հրաւիրէ երդել . «Համա եմ որ , կ'ըսէ , Ք0 . կոչուած աւազակը յանպատրաստից հը - րաշալի բանաստեղծութիւններ կը յօ - րինէ . Եթէ անոր երգերէն գիտե՞ս՝ երգէ՞» : Ք0 . կը կատարէ փաշային փափաքը . բայց իր ամէն մէկ խօսքը փաշան գրգռելու համար է . «Պոլու փա - շա , իմ վրաս կը յարձակիս , բայց պիտի սորգիցնեմ քեզի : Ինչո՞ւ զիս մէր - րակալել կ'ուղես : Պիտի սորգիցնեմ քեզի» : Փաշան կ'այլայլ . «Աշո՞ւղ , Ք0 ն տեսած չեմ երբեք , ինչէ՞ն կրնայ իմ անունս եւ ծրագիրս գիտնալ» : — «Աս - տուած երկար կեանք տայ փաշայիս . բառ առ բառ կը կըկնեմ ինչ որ Ք0 . ին ականջովս լսեցի երէկ գիշեր : Եթէ կ'ուղես կ'երգեմ : Եթէ ո՞չ կը լուեմ» : — «Ո՞չ , ո՞չ , շարունակէ ...» : Ք0 . Ներքնապէս ինքինքը կը յանդիմանէ իր անխոհեմութեան համար , բայց ան - ժիշապէս կը վերսկսի . «Քեզի ցոյց պիտի տամ թէ ո՞վ եմ ես : Մօրդ աչ - քերը արցունքի լիճերու պիտի վերա - ծեմ : Զգո՞յլ , պիտի սպաննեմ քեզի : Այսո՞ւ , պիտի սորգիցնեմ քեզի , Պոլու փաշա» : Փաշան կը յուղուի . «Աշո՞ւղ , Ք0 . կոչուած աւազակը յանդզնութեան չափը կ'անցընէ : Ի՞նչ ըրած եմ այդ սրիկային որ զիս սպաննել կ'ուղէ» : Ք0 . Ներողութիւն կը ինզրէ : Փաշան կը հրամայէ շարունակել եւ Ք0 . կը շարունակէ այնքան ամբարտաւանու -

թեսմբ որ փաշան այլիւս ոտքի կը ցատկէ :

Բայց ճիշդ այդ պահուն փաշային մէկ ծառանց , որ ատենով Ք0 . ի ճիա - գարմաններէն մին եղած է , վրանին մօտէն կ'անցնի եւ կը ճանչնայ կեղծ աշուղին ձայնը : Փաշան դուրս կը կան - չէ վրանէն եւ անոր կ'ըսէ թէ Ք0 . ն է որ կը գտնուի վրանին տակ : Փաշան չի հաւատար ծառային . «Խե՞նթ ես : Ք0 . ն առիւծի սի՞րտ կերած է որ համարձա - կի մինակը զալ վրանս նստիլ» : Մա - ռան կը պնդէ . «Ք0 . ն է , երկար տարի - ներ ծառայած եմ անոր . դուն զինքը չէս ճանչնար , հազար տեսակ հնարքի կը դիմէ» : — «Ան չէ , անկարելի է» : — Աստուած երկար կեանք տայ փաշա - յիս : Սիսալ չէ ըսածս , եւ իբր ապա - ցոյց , քեզի գաղտնիք մը պիտի յայտ - նեմ : Եթէ մէկը յանկարծակի Ք0 . ին պոռայ . «Զերբակալուած ես» , Ք0 . ուաքի կը ցատկէ եւ ձեռքերը կուրծ - քին վրայ կը խաչածեւէ ...» :

Փաշան վրանը կը վերադառնայ ճիշդ այն սիջոցին երբ Ք0 . կը պոռայ . «Գիտցիր որ Քեռողլուն եմ , այո՞ւ , պի - տի սորգիցնեմ քեզի» : Փաշան յանկարծ կը պոռայ . «Զերբակալուած ես» : Ք0 . ուաքի կ'ելլէ եւ ձեռքերը կը խաչածեւէ . էս կուրծքին վրայ : Փաշան զայն ձեր - բակալիլ կու տայ Պոլիս տանկու . հա - մար :

Ճամբան Ք0 . կը յաջողի աղասիլ , փաշային մտքին մէջ կասկած արթըն - ցնելով թէ ինք Ք0 . ն չէ : Բայց գիտ - նալով որ Պոլու փաշային ամուսնու - թիւնը իր սիրած աղջկան հետ իր ձեր - բակալութենէն կախում ունի , ինքին - քը կը յայտնէ եւ կը հաւասնի ձերբա - կալուած վիճակի մէջ Պոլիս երթալ ; բայց ի վերջոյ կը յաջողի աղասիլ :

Ասոնց նման բազմաթիւ արկածա - խնդրութիւններէ եւ շահատակութիւններէ վերջ, երբ կը տեսնէ որ իր քնարած ատեն իր ձին սպաննուած է, կը յանձնուի իր թշնամիններուն, որ զինքը կը գիտատեն: Այս գէպքը տեղի կ'ու - նենայ Շահ Ապահսի օրով:

6.— ԱՐԴԱԿԻ ԵՒ ՔԵԾՈՒԾԱՌՈՒԻ

ԶԱՐՈՅՑՆԵՐՈՒԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆԸ

1.- Զիու մը պատճառաւ է որ, ինչպէս կ'ըսէ Փաւստոս, Արշակ Բ.ի հայր՝ Տիրան՝ կուրութեան կը դատապար - տուի: Քեօողլուի հօր կուրութեան պատճառը ձի մըն է նմանապէս:

2.- Քեօողլու յաճախ կը ծպտուի, իր նպատակներուն հասնելու համար: Փաւստոսի մէջ, Յունաց կայսրը ծըպտուած կը լրտեսէ Պարսից բանակը եւ տեղեկանալով անոր կացութեան, կը ջախջախէ զայն (պատժական դէպք մը որ սակայն տեղի ունեցած չէ Արշակի օրով):

3.- Արշակ Շապուհի վրանին տակ կը մատնէ իր ներքին մտածումները եւ թաքուն ծրագիրները: Քեօողլու ա - կամայ ինքնինքը կը մատնէ Պոլու Փա - շայի վրանին տակ: Երկու պարագա - ներուն մէջ ալ, երկու թշնամի իշխան - ներուն (Շապուհի եւ Պոլու Փաշայի) մտքին մէջ կասկած կը ծագի իրենց վրանին տակ գտնուող անձերուն (Ար - շակի եւ Քեօողլուի) իրական նպա - տակներուն մասին: Արշակ եւ Քեօողլու ակամայ կը մատնեն ինքնինքին եւ ապա կը ջանան գարմանել իրենց սը - խալը: Երկու պարագաներուն մէջ ալ, երրորդ անձեր (մոգերը եւ Պոլու Փա - շային ծառան) խորհուրդ կու տան գերբնական ոյժի մը դիմել (Հայաստա - նի հող եւ ջուր՝ Արշակի, «Ճերբակալ - ուած հս» ըսել՝ Քեօողլուի պարագա -

յին մէջ), որպէսզի անխորհուրդ այ - ցելուները խոստովանին ճշմարտու - թիւնը:

Այս հանգիտութեանց վրայ, զորս Պ. Ժ. Տիւմէզիլ կը գտնէ Արշակի զրուցա - խառն պատճութեան (17) եւ Քեօողլուի զրոյցին միջեւ, կրնանք աւելցը - նել հետեւելներն ալ.

1.- Տիրան եւ ՔՕ.ի հայրը ունին եր - կուքական ձի: ձիչդ է որ Փաւստոս չըսեր թէ Տիրան երկու ձի ունէր, բայց այն իրողութիւնը թէ Տիրան Ա - տրապատականի իշխանին կը զրկէ իր - մէ ուզուած ձիուն գրեթէ համանման ձի մը, կը հաստատէ որ Տիրան երկու ձի ունէր: Այս երկու ձիերը հրաշալի, այսինքն գերբնական ձիեր էին, եւ հե - տեւաբար արտասովոր ծնունդով: Փա - ւստոս, որ ժողովրդական վէպի մը քա - նի մը դրուագներով եւ պատճական

(17) Արշակ Բ.ի իրական պատմու - թեան համար տեսնել հետեւեալ զիր - ֆերը, ուր յիշուած են բոլոր կարեւոր աղրիւրները եւ ուսումնափրութիւն - ները.—

1.- Դոկտ. Հ. Յ. Աստուրեան, Քա - ղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ, Վենետիկ, 1912:

2.— P. P. Peeters, *Le Début de la Persécution de Sapor, d'après Fauste de Byzance* (Revue des Etudes Arméniennes, I, 1):

3.— P. P. Peeters, *L'Intervention politique de Constance II dans la Grande Arménie en 338* (Académie Royale de Belgique, Bulletins de la Classe des Lettres et des Sciences Morales et Politiques. Séance du 5 Janvier 1931, P. 10 - 47, Bruxelles):

դէմքերու և ւ զէպքէլքու շփոթումով և ւ աղաւաղումով կը գրէ Տիրանի և Ար - շակի պատմութիւնը, ամէն գերբնա - կան գրուագ կը վանէ իր պատմութե - նէն, և ձիերու ծննդեան և անսնց գերբնական յատկանչներուն վրայէն լուսութեամբ կ'անցնի, քրիստոնէական աղղեցութեան տակ: Բայց իրեն ժա - մանակակից ուրիշ հայ հեղինակ մը Եղնիկ Կողբացի պահած է (Ա. 24) Ե . դարու ժողովրդական հաւատալիքնե - րէն մի քանին, որոնց համաձայն ջուրէն ելլող անասուններէն կը ծնէին գերբնական անասուններ, ճշշդ ինչպէս ՔՕ. ի զրոյցին մէջ գետէն ելլող և գե - տին եղերքը արածող ձիերէն կը ծնին հրաշալի քուսակներ (18):

Բայց Տիրանի երկու հրաշալի ձիե - րուն մասին ունինք որոշ փաստ մը: Մովսէս Խորենացի (Թ. դար), որ յայտնօրէն տեղեակ է Արշակի վէպին, կը գրէ (Բ, ԿԲ) թէ Տիրան երկու ձի

(18) Այս հաւատալիքը մինչեւ այ - սօր գոյութիւն ունի հայ ժողովուրդին մէջ: «Ում որ ծանօթ է ժողովրդական հաւատալիքը, որ Եղնիկ կողբացու ժա - մանակից ցայծմ կենդանի է մնում, պարզ կը լինի, ծովերի մէջ ապրող հրե - դին ճիանց եւ ափերին ապրող մատակ - ների գուգաւորութիւնից ծնում են հը - րեդէն ձիեր»: Մ. Արեդեան, Հայ ժո - ղովրդական վէպը, Թիֆլիս, 1908, էջ 158: Ասիոյ Թուրքերուն մէջ ալ նոյն հաւատալիքը գոյութիւն ունի, բայց, ինչպէս կը տեսնուի, «Թուրքերուն յա - տուկ» հաւատալիք մը չէ, ինչպէս կը գրէ քէ Պարաքաւ (էջ 58) և կարելի չէ անոր վրայ հիմնուիլ հաստատելու համար ՔՕ. ի զրոյցին թիւրքմէն ծա - գումը, ինչպէս կ'ընէ Պ. Վելետի (Բ. Նախիլի, էջ 153 - 154):

ունիէր «թեթեւ քան զՊիգասոս, երա - զութեամբ անրաւ, զորս ոչ երկրակոխս այլ օւլազնաց համարէին»: Տիրանի ձիերը Պեղասոսէն աւելի թեթեւ էին և անսահմանօրէն որընթաց, այնպէս որ աւելի կը թռչէին քան թէ հաղին վրայ կոփելով կը սուրային: Աւրիշ խօսքով հրեդէն ձիեր էին, ինչպէս էր ՔՕ. ի ձին, որ անդունդի մը մէկ եղերքէն միւրը կը թռչէր փրկելու համար վը - տանդի ենթարկուած իր աէքը:

2.- Թէ՛ Արշակի և թէ Քեօողլուի հայրը կուրութեան կը զատապարտը - ւին այն պատճառու որ իրենցմէ ուղ - ուած կամ ակնկալուած ձիերը չեն նուիրեր իրենց տէրերուն:

3.- Տիրանի ձին զօրութիւն կը պար - դիւէ այն անձին որ իր վրայ կը հեծնէ, ինչպէս Քեօողլուի ձին:

Ո՞չ Տիրանի և ո՞չ ալ Քեօողլուի ձիուն այս յատկանչը բացորոշապէս չէ յիշուած, բայց երկու զրոյցներուն քննութիւնէն կը հետեւի ինքնին : Քեօողլու առանց իր ձիուն անարժէք և լ խղալի արարած մըն է, ինչպէս երր Քէչէ Համզա կը գողնայ զայն, և երր Քեօողլու կը տեղեկանայ որ իր ձին սպաննուած է, անձնատուր - զրեթէ անձնասպան - կ'ըլլայ: Տիրա - նի ձիուն այս յատկանիշին մասին ու - նինք Խորենացիի վկայութիւնը: Պատ - մէկ վերջ թէ Տիրան երկու օդապը - նաց ձի ունէր, Խորենացի կ'աւելցնէ թէ Բզնունեաց Դատաքէ իշխանը երր Տիրանի ձիուն վրայ կը հեծնէր, «պար - ծէր ընչեղագոյն գոլ քան զարքայ» : «Ընչեղ» կը նշանակէ «ճոխ, փարթամ, հարուստ», բայց այստեղ չի կրնար ըմ - րանուիլ թէ ինչպէս Դատաքէ թագա - ւորին չափ կամ անկէ աւելի «ճոխ, փարթամ կամ հարուստ» կ'ըլլար անոր ձիուն վրայ հեծնելով: «Ընչեղ» այս -

տեղ գործածուած է «Հարուստ» բա -
ռին սկզբնական խմաստով, որ է «Հզօր,
զօրեղ» (19) :

4.- Արշակ կը հիմնէ Արշակաւանը:
Քեօոզլու կը հիմնէ Զամլը - Պէլը: Եր-
կու քաղաքներուն բնակիչները նոյն
դասակարգի մարդկէն են: Արշակաւանի
մէջ՝ զողեր, աւազակներ, կնահաններ,
մարդասպաններ, եւն: Զամլը - Պէլի
մէջ տէլիներ են, որոնք ըստ պարագա-
յի բարի կամ չար աւազակներ են, մար-
տիկներ, որ կը կողոպտեն, կը սպան -
նեն եւ մանչ ու աղջիկ կը փախցնեն :
Արշակաւան եւ Զամլը - Պէլ համանը -
ման զարդացում մը կ'ունենան: Զամ-
լը - Պէլ ալ «կ'աւանանայ», կը քաղա-
քանայ» եւ կը լեցուի մեծ բազմու -
թեամբ:

5.- Քեօոզլու, թթքական տարրե -
րակներու եւ Ազայեանցի հատուածնե-
րուն մէջ, զասալ իշխան մըն է, ինչ -
պէս Արշակ: Կարելի է ուրեմն հետեւ -
ցնել որ իր հայրն ալ իշխան մըն էր,
ինչպէս Տիրան:

6.- Արշակ կ'ամուսնանայ Կոստան -
դիսս կայսեր հանգուցեալ եղօր Կոս-
տասի նշանածին հետ: Քեօոզլու կ'ա-
մուսնանայ Պոլսոյ Սուլթանին աղջկան
հետ, որուն հետ ամուսնանալու հա -
մար եւրոպացի աղնուական մը Պոլիս
և կած է:

7.- Տիրան (և մասսամբ Արշակ) Ք0 ·ի
նման կը վարէ անբարոյական կեանք
մը:

(19) Այս խմաստը ունի հարստութիւն
բառը, օրինակի համար, Արշակունեաց
հարստութիւն ասացուած ֆին մէջ: Ցի-
շելու համար միայն ծանօթ բառ մը, ը-
սենիք որ գերմանիերէնի մէջ ուայիս կը
նշանակէ պետութիւն (հարստութիւն)
եւ հարուստ (ընչեղ):

8.- Արշակի նախարարները կը լը -
քեն զինքը, ինչպէս Քեօոզլուի ամեւ -
նամօս ընկերները:

Պ. Տիւմէզիլի կը թուի որ Արշակի
զիքին եւ Ք0 ·ի զրոյցին միջնեւ ազգակ-
ցութիւն մը գոյութիւն ունի, բայց ոչ՝
անհրաժեշտաբար՝ սերում մը: Կարելի
է որ, կ'ըսէ, Ք0 ·ի զրոյցը սերած ըլ -
լայ Արշակի զրոյցէն. բայց կարելի է
նաև որ, Արշակ ըլլալով զաւակը թա-
գաւորի մը, որուն աչքերը կորցուցած
էին Պարսիկները, Հայերը Տիրանի եւ
Արշակի պատմութիւնը զարդարած ըլ -
լան նախարայէս գոյութիւն ունեցող զը -
րոյցներով, որոնց հերոսը «կոյրի զա -
ւակ» մըն էր: Պ. Տիւմէզիլ այս պատ-
ճառաւ կարելի չի նկատեր առայժմ
երկու վարկածներուն միջնեւ ընտրու -
թիւն մը ընել:

Ի վերջոյ Պ. Տիւմէզիլ ազգակցու -
թիւն մը անհաւանական չի նկատեր
սկիւթական եւ հայկական զրոյցներուն
միջնեւ, մանաւանդ որ Ալանները, որ
մէկ օզակը կը կազմէն այն չղթային որ
այժմու Օսերը կը կապէ Սարմատնե -
րուն եւ Սկիւթացիներուն, սերտ յա -
րաբերութիւն ունեցած են Հայոց հետ,
որ անոնցմէ առած են Արտաշէսի կնոջ
Սաթենիկի զրոյցը:

Ազգակցութեան վարկածին ի նը -
պաստ, Պ. Տիւմէզիլ կը յիշէ որ թէ՛
սկիւթական թէ՛ հայկական և թէ՛ թըր-
քական զրոյցներուն մէջ կոյր հայրէ -
րուն կամ հօր պատիժը կապ ունի ձիա -
րուժութեան հետ, Հայոց մէջ յատակ
եւ տրամաբանական, Հերոդոտոսի մէջ
նուազ ճշմարտանման ձեւով մը:

Ընդունելով հանդերձ Պ. Տիւմէզիլի
վերջին վարկածին կարելութիւնը ,
մեղի կը թուի սակայն թէ՛ ձիարուժու -
թեան հետ կապ ունեցող զրոյց մը կըր-

նար Ակիւթականէն անկախաբար ալ ժագում առնել Հայոց մէջ : Հայաստան հինէն ի վեր համբաւառոր էր իրեւ ձիաբուժական երկիր : Ըստ Ստրաբոնի, — առանց յիշելու ասորեստաննեան արձանագրութիւնները եւ Քսենոփոնի վկայութիւնը (Նահանջ, Դ. 5, 34 ևն .) մէկ մասը նեսեան (ոնքոն) ձիերուն, որոնք միմիայն պարսիկ թագաւորներուն անձնական դործածութեան կը ծառայէին, Հայաստանի մէջ կը մեծ ցուէին, եւ Հայաստանի սատրապը ամէն տարի պարտաւոր էր մեծ արքային 20.000 երիվար ուղարկել, միթրայական տօներուն ատեն (20) :

Յանդուզն, բայց ոչ անկարելի վարկած մըն է ենթադրել որ Հայաստանի թագաւորի մը գէշ ձի մը նուիրած ըլլալուն պատճառաւ Պարսից թագաւորի մը կողմէ կուրացումը կրնայ կապ ունենալ նեսեան ձիերու բուծման կամ 20.000 երիվարներու տարեկան հարկին հետ: Իրանի արքայ մը կրնայ Հայաստանի սատրապի մը աշքերը կուրցնել տուած ըլլալ իրեն զրկուած ձիերուն անգոհացուցիչ վիճակին համար, ճիշդ ինչպէս կը պատմուի Տիրանի եւ Քեօոպուի հօր համար: Ասկէ զատ,

(20) Պ: Ֆիրանց Քիւմոն, որ միբրայականութեան մասին ամենամեծ հեղինակութիւններէն մին է, պատասխանելով մեր հարցումին, կը յայտնէր ու եւ է լուսաբանութիւն չի կրնար տալքէ ինչո՞ւ ձիու տարեկան հարկը միբրայական տօներուն ատեն կը զրկուէր. բայց չի կարծեր որ այդ ձիերը Միբրայի տօնախմբութեանց առքիւ թափօրներու մասնակցէին կամ Միբրայի գոհուէին, տրուած ըլլալով իրենց թիւք:

ինդիր է նաեւ թէ արդեօք Սասանեանց օրով Հայոց թագաւորը պարտաւոր չէ՞ր, գէթ իրը խորհրդանշան վասալութեան եւ ձիու տարեկան հին հարկին, Պարսից թագաւորին կամ Հայաստանի անմիջական հսկող Ատրպատականի փոխարքային ամէն տարի քանի մը կամ նոյնիսկ երկու ձի նուիրել, եւ թէ Տիրանի կուրացումը ձիու մը պատճառաւ արգեօք պատմական դէպք մը չէ իրապէս, որուն չուրջ կազմուած է ժողովրդական վէպ մը:

7.— ՔԵՕՈՒ-ՕՂԼՈՒ

ԵՒ ԻՐ ՏԵՍԹԱՆՅ

Արշակի եւ Քեօոպուի վէպերուն (22) միջնեւ աղջակցութեան կամ սերման Հարցը տարբեր կերպով կը ներկայանայ մեզի: Սերում մը անկարելի կամ աղդակցութիւն մը ընդունելի նկատելու համար պէտք է ենթադրել զոյութիւնը «կոյրի զաւակ»ի հին զրոյցի մը, Արշակի եւ Քեօոպուի վէպերէն առաջ: Արդ, մեզի կը թուի որ «կոյրի զաւակ»ի թեման, ինչպէս որ պարզեցինք զայն այս աշխատութեան առաջին էջին մէջ, գոյութիւն ունի միմիայն Քեօոպուի վըրոյցին մէջ, բայց ո՛չ Արշակի եւ ո՛չ ալ սկիւթական, օսական եւ վրացական զըրոյցներուն մէջ (23): Եթէ ուրեմն Արշակի եւ Քեօոպուի վէպերուն միջնեւ զոյութիւն ունին բազմաթիւ հանգիտութիւններ, պատճառը այն է որ Քեօոպուի զրոյցին մէկ մասը սերած է Արշա-

(22) Այս էջերու մէջ անխորարար կը գրծածենք զրոյց, դիւցազամվէպ, վէպ բառերը Արշակի եւ Քեօոպուի մասին պատմուածները որակելու համար: Ճիշդ բառն է վէպ, ինն իմաստով, այս սկսէն դիւցազամապէպ:

կի վէպէն (24) : Այս պարագան ապացուցանել փորձելէ առաջ անհրաժեշտ է ուրեմն ցոյց տալ թէ Քեօօղլուի զրոյցին մէջ Արշակէն տարբեր «Քեօօղլու» մը դոյութիւն ունի :

Քեօօղլուի զրոյցը ըստ կարելոյն կատարեալ վերջուծման մը ենթարկելու համար անհրաժեշտ էր ձեռքի տակ ունենալ անոր բոլոր խմբագրութեանց բընագիրները, և ո՛չ թէ լոկ ամփոփումներ, թարգմանութիւն մը եւ քանի մը հաստատեներ : Բայց այս բնագիրներուն մէծ մասը հրատարակուած է Խ. Միութեան մէջ, թաթարերէն ու ուսւերէն, եւ մատչելի չէ մեղի : Ռւբէներ (Ռուրֆերէն, չաղաթայերէն, ևն) տակաւին անտիզ են : Այս պարագաներուն մէջ մեղի կը մնայ գոհանալ մէր տրամադրութեան տակ զտնուած նիւթերով :

(23) Վրացական զրոյցը յայտնապէս կրած է հայկական եւ ազրպայնանեան ազգեցութիւն : Ամբան Տարանանեանի (Դարաջանեանի) Դերջանի Միիրն է, ըստ Բրոֆ. Ն. Ադոնցի նիշյ նկատողութեան : Սամոյլովիչի (տես Բ. Նախի, էջ 135) եւ Տիւպուս տը Մոնիկերէօի (Ռուբերութիւն Կովկասի չուրջ, թ. 1, էջ 455) վկայութիւններէն կը կարծենք թէ կարելի է հետեւցնել որ Վրաց մէջ զոյութիւն ունի Քեօօղլուի զրոյցին մէկ խմբագրութիւնը, տարբեր՝ Պ. Տիւմեզիլի ուսումնասիրութեան մէջ յիշուածէն : Հակիրական եւ օսական զրոյցներու եւ Արշակի վկային միջեւ ազգակցութեան հարցին մասին մեր կարծիքը յայտնեցին նախորդ հասուածին վերջը :

(24) Պ. Ա. Կամայեան Քաջանց Տուն ժողովրդական վէպին մասին իր գրած ուսումնասիրութեան մէջ, զոր քանի մը տարի առաջ ներկայացուց Դուրեւան Գը-

Քեօօղլուի զրոյցներուն խումբին մէջ դոյութիւն ունի երկուութիւն մը, զոր դիտած է Պ. Պորաթաւ (25), առանց ասկայն յանգելու մեր եզրակացութեանց :

Էօգակեքեան խմբագրութեան հերոսը ծնած է գերեզմանի մը մէջ, որ իր մայրն է : Եօթը տարեկանին ծանօթ է աշխարհի

րական Մրցանակի Յանձնաժողովին (Երուսաղէմ), Քեօօղլու Անյնացուցած է Արշակ Բ. Ի. հետ : Այս գործը, որ մրցանակի շարժանացաւ, չէ հրատարակուած, բայց կը քովի թէ այս նոյնացումը չէ փատուած : Պ. Ն. Աղրայեան, որ քննած է ձեռագիրը, իր տեղեկագրին մէջ կը գրէ : «Այս աշխատութեան մէջ հանդիպում են մի շարք նոյնացումների, որոնց վրայից (հեղինակը) անցնում է արագ (Քեօօղլու — Արշակ Բ., Ախաբօր Տղայ — Հոնդամիզզ - Երուանդ) (Սի - ոն, յունուար 1937) : Անձնական նամակի մը մէջ Պ. Կամայեան կը գրէր 15 օգոստոս 1927ին թէ պէտք ուներ զրի տանելու ամբարած ժողովրդական նիւթերը . 1) Քեօօղլու — Արշակ Բ., 2) Գարտաշ Օղլի, Ղասապ Օղլի եւ այլ անուններով հրատարակուած հետեարներ — Երուանդ Բ. — Հրադամիզզ :

Ա. Նորէն ուսւ հեղինակը, Պատմական Յուշարձան հայկական երկրի վիճակի մասին, անոր Ռուսիոյ կայուրութեան միւթեան ժամանակ անուն գործին մէջ, զոր Պ. Պորաթաւ չէ տեսած, կը գրէ : «Թերեւս Սմբատ Ա. Ի որդին Աշուան է որ Հայաստանի մէջ ծանօթ է իրը Քեօօղլու (Կոյրի գաւակ), երէ ընդունինք որ անոր հայրը՝ Սմբատը կուրցուցին Դուիթին մէջ» (էջ 142, ծան. 1) ::

(25) Բ. Նախի, էջ 104—111:

բոլոր գաղտնիքներուն, այսինքն իմաստուն մըն է : Տացարձակի իշխանութեամբ մը, զոր ժառանդած է իր հօրմէն, կը վարէ իր երկիրը եւ երջանիկ ու խաղաղ կեանք մը կը վարէ : Իր բոլոր փափաքները կը զոհացնեն Քառասուն Քաջերը, որոնց հետ կը խորհրդակցի ի հարկին : Հերոսին մահը չի պատմուիր :

Թէ՛ այս խմբագրութեան եւ թէ թիւրքմէն տարբերակներէն մէկուն մէջ (26) հերոսը «Քաւը-օղլու» մըն է, այսինքն «Ուրեղմանի զաւակ» մը, եւ Պ. Պորաթաւի ամփոփումին մէջ միշտ այս անունը կը կրէ : Մասնաւոր ուշադրութեան արժանի է սա պարագան որ հերոսին հօրը աչքերը չեն կուրցուիր ձիու մը պատճառաւ : Արևելեան-թրքական այս զրոյցը իր էութեամբ իսկ կը տարբերի ուրեմն Քեօողլուի զրոյցէն, բայց կրած է անոր ալղեցութիւնը : Թիւրքմէն եւ խօղակը խմբագրութիւնները, զոր թուրք գիտանկանները Քեօողլուի զրոյցին ամենէն հին ձեւը կը նկատեն, չեն կրնար հետեւարար ծնունդ տուած ըլլալ անոր, եւ պէտք չի մնար զրոյցին ծաղումը վնտուել Կեդրոնական Ասիոյ Թիւրքմէններուն մէջ :

Աղրապայմանեան - Փոքը - ասկանան (ըստ մեզ՝ կովկասեան) խումբին մէջ Քեօողլու զաւակն է հօր մը, որուն աչքերը յանիրատի կուրցուած են տղեկ կամ անարժէք ձի մը նուեիրած ըլլալուն հմը : Հերոսը իր հօրը վրէմք կը լուծէ, եւ իր ամբողջ կեանքը կ'անցընէ կուռելով, կողսպահելով, ասպաննելով, առեւանդելով եւ աւերելով : Մարաշի խմբագրութեան մէջ Քեօողլուի հայրը խոր-

(26) Բ. Նախի հազիւ քանի մը սողով տեղեկութիւն տուած է թիւրքմէն խմբագրութեանց մասին :

հուրդ կուտայ իրեն ոչ ոքի զիթալ, իր իրատիրոջ կամ զերիշխան թագաւորին: Վախճանը չմտածել, կողոսպահ եւ վարչել կեանքի բոլոր հանոյքները :

Այսպէս ուրեմն, կովկասեան խումբին մէջ, Քեօողլու աւազակ մըն է ուարգապէս եւ ոչ իշխան մը :

Նոյն իսկ պարտղութեան կը մասնուի եւ ասանց իր ձիուն կը կորսնցնէ իր բոլոր ոյժը : Յաճախ իր ընկերները կը լքն զինքը : Իր շուրջը հասարակ մարզիկ կը հաւաքէ, որոնցմէ ոմանք բանի կը միանան իրեն : Ասոնք արիւնարբու մարտիկներ են որոնց համար կուիւ աօն մըն է :

Բայց հակասակ իրենց վայրագնկանը պարագրին, Քեօողլու եւ իր արբանեակները կեանքի ասողետական ըմբռանում մըն ալ ունին : Թիչ անզամ, փոխանակ ոյժի՝ հնարքի կը զիմեն, կամ իրենցմէ աւելի զօրաւոր թշնամիներու ասջեւ փախուստ կու տան : Հերոսութիւնը միակ պաշտելի արժանիքն է իրենց համար : Ուեէ կնոչ օգնութիւնը չեն բնողունիրը : Կը սպաննեն այն թշնամիները որ վախճալով իրենց դութը կը հայցին : Փախչողները չնն հետապնդերը : Իրը քաջ նախապէս իրենց ընկերքը կը ծանուցաննեն իրենց թշնամիներուն :

Ո՞չ այս ասողետական ողին եւ ո՞չ ալ Քեօողլուի կարգ մը արտաքնիրը, ինչպէս զարանակալ սպասելով սպանումը վաճառականի մը, որ իրեն յաղթած ըլլալով հանդերձ ինայած է իր կեանքին, եւ հազար ու մէկ հնարքներու զիմումը՝ իր նախատակներուն հասնելու համար, յատուկ չեն սակայն միայն Քեօողլուի, այլ բաղմաթիւ վիպական հերոսներուն : Այդ ոգիին մէկ արտայայութիւնը չի տեսնուիր Ժամանակայի ճակատամար-

արին վիսկական պատմութեան մէջ իսկ :

Բայց Քեօոօլու կը ներկայանայ նաեւ ուրիշ երեւոյթի մը տակ, զոր չէ նկատած Պ. Պորաթաւ : Քեօոօլու բարեկամ է քրիստոնեաներուն և ամէն տեղ պաշտպանութիւն կը դանէ անոնց կողմէ (27) : Իրեն կը վերապրուի Քաճորիի մէջ (Վրաստան) իր անունը կրող դղեակին մէջ եկեղեցիի մը ընութիւնը (28) : Քեօոօլուի անունը կրող աշխարհագրական վայրերուն մեծագոյն մասը կը դանուի քրիստոնէական կեդրոններու մէջ (29) : Ինք սիրելի է Հայոց, դոր իր անունն իսկ կը խանդավառէ : Գ. Վ. Սրուանձտեանց կը պատմէ թէ Թոքառէն Մերաստիա ուղւորելու ատեն կը Հանդիպի Քեօոօլուի անունը կրող ազգիւրի մը : Տեղոյն գիրքը, անտառը, օդը, և Քեօոօլուի անունը խոր ապաւորութիւն կը զործնեն իր և իր ուղեկիցներուն վրայ : Կը յիշեն Քեօոօլուի «վէպն ու խաղը», զոր արժանի կը դրա-

(27) Պ. Աղայեանց, անդ :

(28) C. S. Gulbenkian, La Transcaucasié etc. p. 133.

(29) Քաջրերումի կը զրէ : «Կարինից մինչեւ Մասիսի գազարը, սրբանից մինչեւ Փանձակ, Թիֆլիս, Ախալցխա, եւ այլն, այդ անազին տարածութեան վրայ, ուր կայ մի բլուր, մի ժայռ, քարանձանաւ, եւն ., այդ բլուր Քեօոօլուի բերդն է, կացարանն է, մսուրն է» : Քեօոօլուի անունը կրող վայրերուցանիին վրայ, զոր Պ. Պորաթաւ իրատարակած է, աւելցնել նաեւ Հ. Պ. Ալիշան, Տեղեկագիր Հայոց Մեծաց, էջ. 10 եւ 40, թ. Զաքարեան, Աղբիւր, 1889, թիւ 4, էջ 65, Շորենի նախապէս յիշուած ծանօթագրութիւնը, ինչպէս նաև ծան. 28ի եւ 29ի մէջ յիշուած գիրքերը :

նեն այդ հրաշալի վայրին : Ի պատիւ հերսուին կը կապակին իրենց ատրձունակերը եւ ուղեկիցներէն մին կը սկսի Քեօոօլուի յանկերգը : «Հայ հայ, բարամ, հայ՝ հայ՝» : (30)

Գամառ-Քաթիպա Քեօոօլուի վէպը (31) զրելու կը ձեռնարկէ պատմելու համար հերսուին փառքը, որովհետեւ

Քեօոօլուին շատ են սիրել մեր պապերը եւ մեր հարքը :

Կեսարիայէն քանեսեօթը հայ վարդապետներ կ'ապաստանին Քեօոօլուի քով (31) : Վերջապէս նոյնինքն Քեօոօլու կը յայտարարէ .

Սէվէրիմ պէն կրմէնինին հաչընը (Ես կը սիրեմ Հայուն խաչը) :

Այսպէս ուրեմն կովկասեան խոմքին հերոսն ալ միակ տիպարի մը հողերանութիւնը չի ներկայացներ : Ան մերթ կը ներկայանայ իբր առազակ մը, որ կութիւն չի դներ քրիստոնեայի եւ մահմետականի միջեւ, եւ մերթ պաշտպան քրիստոնեաներու եւ պաշտպանեալ անոնցմէ, մերթ իբր չի մը, որ թշնամի է սիւննիներուն, եւ մերթ սիւննի մը, որ կը կոռի չիներուն դէմ : Հակառաթիւններով լի նկարագիր մը անըուշտ գոյութիւն կրնայ ունենալ . բայց ըստ մեզ Քեօոօլուի պարագային հակառաթեանց պատճառը այն է որ, դիցազնաւ-

(30) Թորոս Աղբար, 1879, էջ 133:

(31) Գամառ-Քաթիպայի Բանասեղծութիւնները, Մոսկուա 1881, էջ 31-37 : Դժբախտաբար զրոյցին մէկ հասուածը միայն գրուած է : Ըստ հեղինակին, Քեօոօլուի հօր աչերքը կուրցնել տրամ է Պարսից Մահմուտ շահը եւ Քեօոօլուի ձին Ռաշտ անունը կը կրէ : Թուստամի ձիուն անունն է Ռախչ :

վէպին ներկայ խմբագրութեան մէջ, հերոսը միակ անձ մը չի ներկայացներ, այլ մէկէ աւելի անձեր եւ հետեւարար մէկէ աւելի նկարագրիներ:

Քեօոպութիւնի տէսմանը դրուցային (վիպային) տարրերու եւ պատմական դէպքերու հիւսկէն մըն է:

Պատմական դէպքերուն մէջ ամէնէն առաջ ընթերցողին ուշագրութիւնը կը զրաւեն թուրքեւապարսիկ պատերազմներու եւ ձելալիներու ապստամբութեան դրուազները: Ուղեղ է ուրեմն հետեւցնել թէ այդ դէպքերուն ժամանակակից աշուղի մը կամ աշուղներու պէտք է վերագրել դիւցազնավէպին այդ մասերուն հեղինակութիւնը:

Պ. Պորաթաւ իրաւամբ Քեօոպութիւնոյցին «Հիմնական տարրը» կը նկատէ Գրգըլպաշ (այսինքն չի): Պարսիկներուն դէմ պայքարը, որ տեղի ունեցած է ժԶ. եւ ժէկ. գարերուն (32):

Թէ այդ պատերազմներուն առաջին չըջանին Քեօոպութ անուն երգիչ մը զոյւթիւն ունեցած է կը հաստատուի աշուղ Քեօոպութ մը անունով մեղի հասած տաղով մը, որուն մէկ տունին թարգմանութիւնը հրատարակած է Տօթ. Ռիզա Նուր (33):

Նոյն տաղը ամբողջութեամբ, ինչպէս նաև ուրիշներ, հրատարակած է Պ. ԱՀ-

(32) Բ. Կալիի, էջ 95 եւ 97:

(33) Ըլըլիւ տը Թիւրքօլօթի, № 1 (1931), էջ 107: Տոքք. Ռիզա Նուր, որ ազնուօրէն մեզի տրամադրեց իր հանդէսին այս թիւը, հրատարակած է Քեօոպութիւն վերագրուած սիփային ուսանուոր մըն ալ (նոյն հանդէս, թիւ 7): Պ. Պորաթաւ չէ տեսած առաջին յօդուածը, որ իր գրքին հրատարակութեան տարին լոյս տեսած է:

մէտ Քուտսի Խալք Պիլկիսի Մեհմուազը մէջ (Ա. տարի, 1928, էջ 110–116) Քեօոպութիւն տափիր վերնապրով յօդուածի մը մէջ: Պ. Քուտսի ճշգած է թէ անսանցմէ մէկուն մէջ յիշուած Օսման փաշան մասնակցած է Պարսից գէմ մզուած պատերազմներուն, Մուրաստ Գ.ի օրու (1574–1594):

Պ. Պորաթաւ դիտած է նաև — հակառակ հարցին անորոշ եւ մութ ըլլալուն — թէ ձելալի ապստամբները, որոնք ժԶ. դարուն վերջներէն սկսեալ քանի մը տասնեակ տարի աւերեցին, կողովուեցին եւ կոտորեցին Փոքր – Ասմոյ, Սուրբիոյ եւ Անդրկովկասի մէկ մասը, յատաջանալով մինչեւ իւսկիւտար, կարեւոր գեր մը խաղացած են Քեօոպութիւնի վէպին կազմութեան մէջ: Խոճքոյի թարգմանած խմբագրութեան մէջ հերոս մը «Նազար ձելալի» անունը կը կրէ: Տէլիները «՛զ ձելալի» ըսելով խօսք կ'ուղեկն Քեօոպութիւն, զոր Պոլու փաշան եւս «ձելալի» կ'անուանէ:

Թէ Քեօոպութ անուն աշուղ մը միացած է ձելալիներու շարժումին, կը հաստատուի Ասուքել Դաւրիթեցիի վըկայութեամբ: Դաւրիթեցի, ծնած ժԶ. դարուն վերջները եւ վախճանած 1670ին, իր Պատմութեան մէջ, ուր կը թուէ ժԶ. դարու վերջներէն սկսեալ մինչեւ 1662 պատահած դէպքերը, մասմբ իրը ականատես եւ մտամբ անմիջական ականատեսներէն քաղելով իր տեղեկութիւնները, կը պատմէ ձելալիներու ապրուտամբական շարժումը եւ անոր աղետալի հետեւանքները, հաւանականարար քիչ մը չափաղանցելով, եւ կը թուէ շարժման պետերուն անունները: «1052-ին (1603–1604) ապստամբեցաւ, կ'ըսէ, թաւուլը (թրք. Թաւիլ) 12.000 մարդով» եւ կը շարունակէ: «Այս թաւուլ-

լին եղբայրն՝ զորոյ անունն ոչ գտաք։ Մահմուռ փաշա 20,000 մարդով։ Մահօղիկ։ Զանփուլատողիկ Ալի փաշա։ Սորին եղբայրն՝ զորոյ անունն ոչ գտաք։ Քոռողիկ, այն Քոռողիկն է, որ բազում խաղ է ասացեալ՝ զոր այժմ աշըրդներն եղանակնեն։ Գգիր Օղիկ Մուստաֆայ թէկ 1000 մարդով, եւ սա եւս ընկեր է Քեօողլույն։ (զ)որ յոլով տեղիս ի մէջ իւր խաղին զամ յիշէ։ (34)։

Հայ պատմագիրներու զրչին տակ, ձեւալի բառը ստացած է նաև աւազակի,

(34) Առաքել Գարիմեցի, Պատմութիւն, Գ. տիպ, էջ 87։ Պրոսէ այս հասուածին քարգմանութեան մէջ «Քեօողլու»ն փոխած է «Քար օղիխ»ի, սխալ հասկնալով նաև «Խաղ» բառին իմաստը։ Ծանօթագրութեան մը մէջ «Քար օղիխ»ն մեկնած է իբր «համբաւառը Քէր օղլու»ն (Հաւաքածոյ Հայ պատմագիրներու), (Քրամներէն), Ա. հասոր, էջ 311։ Զենի կրնար բացատրել Պրոսէի սխալը, որովհետեւ Քեօողլուի անունը կը գրանուի ուղիղ ձեւով Գարիմեցիի առաջին տպագրութեան մէջ ալ (Ամսիկրտամ, 1669)։

Այս տողերը զբած էինք արդէն երբ քարեկամ մը մատնանիշ ըրաւ մեզի Փորձ ամսագրի Բ. տարւոյ (1877-78) Դ. քիւին մէջ, Քաջքերունիի ուղեգրական տպաւորութեանց մէջ Քեօողլուի մասին հասուած մը, ուր յիշուած է Գարիմեցիի այս վկայութիւնը Քեօողլուի մասին։ Քաջքերունի կը կառձերէ Քեօողլու ձեղալի անուն Քիւրտ ցեղախումբին կը պատկանի։ - Ըստ Առայիշեցի (էջ 18, ծան.) «աւանդութիւնն կայ որ Քեօողլուի հայրը... աւազակ դասնալով խոսնել է Զալալի անուն քրդական ցեղի հետ...»։ Զալալի անուն քրդական ցեղի մը հետ կապ չունի ձեւ-

կողոստիչի իմաստ։ - Ճեւալի ապստամթութիւնը թուրքիոյ զանազան մասերուն մէջ ծագած են իրարմէ անկախարար։

Գաւրիմեցիի վկայութիւնը կը հաստատեն նաև ուրիշ Հեղինակներ ալ։ Յարութիւն քահանայ Խալաֆիեան, որ ԺԹ. գարուն սկիզբը 623-1800 տարիներուն ժամանակագրութիւնը պատրաստած է, օգտուելով հնագոյն աղբիւրներէ, կը զրէ թէ 1591ին «Քոռ օղիկ», Գգիր օղին եւ այլք բաղումք եղեն Զալալիք» (Դիւան Հայոց Պատմութեան, Ժ. 124)։ Ուրիշ Հեղինակ մը նմանապէս կը յիշէ թէ նոյն թուականին «Գգիր օղին եղեւ Շամայի (Կարգալ՝ Զալալի) քուրդ աղգաւ» (անդ, 502), իսկ Գրիգոր Դարմանացի (Ժամանակագրութիւն, էջ 32), որ ժամանակակից է Ճեւալիներու ապստամթութեան եւ զրեթէ համշերակ Գգիր օղլուի, աւելի մանրամասն տեղեկութիւնն կուտայ անոր մասին։ «1591ին, կը զրէ, նախ եւ ոմն քուրդ, որ Գգիր օղի ասէին։ Եր սալակիներու շարժումը, որ լաւ ուսումնափրանք չէ եւ կը քուի շիփի շարժում մը ըլլալ (Տես Քրամերսի յօդուածը Գարս Եազընիի մասին իսլամական Համայնացիւրանին մէջ)։

Ամելարեկի չէ որ այս շարժումին մէջ կարեւոր դեր մը կատարած ըլլան ՓոքրԱսիոյ Թիւրքիստները, ինչ որ պիտի բացարեկ Քեօողլուի տէկուանին մէջ քիւրքիստն ցեղախումբերու անունները։ Տես Կեսրու Zadé Mehmed Fuad, *Les Origines du Beklachisme, Actes du Congrès International d'Histoire des Religions*, Paris, 1925, II. pp. 403-404.

Հայ պատմագիրներու զրչին տակ, Ճեւալի բառը ստացած է նաև աւազակի, կողոպտիչի իմաստ։ - Ճեւալի ապստամթութիւնները Թուրքիոյ զանազան մասերուն մէջ ծագած են իրարմէ անկախարար։

ի առաջանացն Տիւրիկոյ (Տիվրիկ) եւ Կամախայ (Քէմախ), ի գեղջէն որ Տոռտալի (36) կոչի, եւ են ամենեքեան զոդք եւ աւազակք եւ կը շարունակէ պատմելով ապստամբին ճերակալութիւնն ուժահը:

Այս Գզիր օղլու Մուսթաֆան նոյնութեամբ կը դանուի կովկասան խումբին մէջ, Կիրիկօղլու Մուսթաֆա անունով (35): Ինչպէս կը տեսնուի Քուրդ է ան, եւ ոչ թէ Թիւրքին պէջ մը, ինչպէս կարծած է Պ. Պորաթաւ:

Դաւրիմեցի եւ Դարսանազցի կը լիչեն նաեւ ուրիշ ապստամբներ, որոնցմէ շատերուն անունները կը դանուին թուրք պատմագիրներու մէջ ալ, որոնցմէ օդտուած է Համեր (Պատմուրիւն Օսմանիան Կայսրութեան, Փրանսէրէն թարգմանութիւն, ի. գլ. 41, թ. գլ. 43) Ճելալիններու պատմութիւնը զրելու համար:

Այս տեղեկութիւններէն կը հետեւ ուրեմն որ 1591ին (37) Գզիր օղլի Մուս-

(35) Բ. Նախիլի, էջ 49:

(36) Ռ. Քիբերդի Փոքր Ասինյ քարտէսին (1/4000.000) վրայ այս զիւրը նշանակուած է Տոսր-պատունակ, Գարա-Պուլազի եւ Եփրատի միացման կէտին մօս :

(37) Դաւրիմեցին առանց ժամանակա գրական կարգի յիշած է Ճելալի ապրստամբներու անունները: 1603ը Թավիլի եւ ո՛չ թէ Գզիրողլուի պատմամբ անհամական է:

(38) Տօքր. Ռիզա Խոյին յօդուածին մէջ կը յիշէ աւանդութիւն մը, որուն համաձայն Քեօօղլու ծնած է Ամի, բայց ըստ ուրիշ աւանդութեան մը անհամական չի գտներ որ Տաղիստանցին մը զաւակը ըլլայ:

թափա անուն քիւրա աւազակի մը միացած է Քեօօղլու անուն աշուղ մը, որուն յօրինած տաղերը կ'երգուէին երր Ա. Դաւրիմեցի, չուրջ 1660ին, իր Պատմուրիւնը կը խմբադրէր: Քեօօղլուի տէսթանին մասին առաջին վկայութիւնն է ասիկա: Պատմաս մը չկայ 1593ին գրաւած տաղին եւ ուրիշ բանասակցութեանց հեղինակ կամ երդիչ Քեօօղլուն չոյնացնելու համար Դաւրիմեցիի յիշած Քեօօղլուին հետ (38): Ինչպէս ցոյց պիտի տանք քիչ վերջ, Քեօօղլուի տէսթանը թէ գարէն սկսեալ մինչեւ ԺԹ. գարսան կէսերը կրած է յաւելումներ, եւ անկասկած կրած է նաեւ ալքափոխումներ եւ կրճատումներ: Անոնցի է ուրեմն ենթագրութիւններ ընել Քեօօղլուի տէսթանին սկզբնական պարունակութեան մասին: Ինչ որ ստորդ է, ոս է թէ Քեօօղլու Գզիր օղլու Մուսթաֆան շատ կը յիշէր իր խաղերուն մէջ, եւ մեզ գիտ հասած խմբագրութիւններով ալ կը հաստատուի այս պարագան, թէեւ Գոհօղլուի եւ Քեօօղլուի յարաբերութիւնները միշտ նոյն ձեւով չեն ներկայացնած (Բ. Նախիլի, էջ 49-50): Դժբախտաբար յայտնի էլ թէ Գզիրօղլուի պալըստամբութիւնը քանի տորի տեւած է: Դարանազցի (էջ 32) կը պատմէ թէ անոր գէմ դրկուած զսովիչ ոյժերը միայն դայն եւ անոր քեհեան կրցան ճերբակա թէլ, որ Պուսոյ մէջ սպաննուեցան բայց ուեւէ թուական չի նշանակեր: Եթէ այս պատմամբութեան տեւողութիւնը տասը տարի ենթագրենք, 1601ի առենները Քեօօղլու կընայ ուրիշ խումբի մը միացած ըլլալ եւ կամ վերադարձած ըլլալ աշուղի նոււազ վտանգաւոր կեանքին: Քեօօղլուի տէսթանին զանազան խմբագրութեանց նոր քննութեամբ մը միայն թերեւս կարելի ըլլայ մօտաւորագէս

ճշգել թէ անոր ո՛ր մասիրը կ'զնան սուս-
գապէս Քեօօղլուկ հեղինակութիւնը
ըլլալ:

Քեօօղլուկ ո՛չ ծննդավայրը (39) և
ո՛չ ալ ծննդեան և մահուան թուական-
ները ծանօթ են. բայց Դարբիքեցիի վր-
կայութենէն կարելի է հետեւցնել որ
1660ի ասենները մեռած էր արգէն: Իր
անունը կը աշխարհադրական վայրե-
րէն ջասերը կը գտնուին Անդրկովկասի
մէջ. բայց ասիկա փաստ մը չէ թէ ինք
այդ հոգամասին զաւակն էր: Երեսոյթը
կրնայ հետեւանք ըլլալ իր ժողովրդա-
կանութեան:

Քեօօղլու անուն ձեւալի աշուղի մը
դոյութենէն չի հետեւիր թէ իր անու-
նով մեզի հասած դիցաղնավէկպին հե-
րոսը ինք է, ինչպէս ներկայ խմբագրու-
թեանց մէջ: Քեօօղլու իրը ասպատա-
րագետ ուեէ զեր կատարած չի թուիր
ըլլալ: Թուրք պատմադիրները իր անու-
նը լիիած ըլլալու չեն, քանի որ ո՛չ մէկ
թուրք դիտնական այդ անունին չէ հան-
դիսած ձեւալի ասպատամբներու շարքին:
Դարանազցի, որ քանի աւելի ձեւալի
պետերու մասին կը զրէ, անոր անունն
անդամ չի լիւեր: Կարելի է եղա-
կացնել թէ Քեօօղլու Գրզըրօղլու
Մուսթաֆայի և թերեւս ուրիշ ձեւա-

(39) Նշանաւոր աշուղ Քեօօղլուի մը
յիշատակուր իւնը կ'ընէ նաեւ կվլիս
Զելէսի մէկ դար) իր Ուղեւորութեանց
մէջ (Ե. հասոր, էջ 283) 1659ին պատա-
հած դէպի մը առիւ, առանց նշղելու
քէ ե՛ր ապրած է ան: Այս Քեօօղլուն
կրնայ տէսրանին հեղինակը ըլլալ եւ կվ-
լիս կրնայ զայն լսած ըլլալ 1649էն ա-
ռուած: Ուշագրաւ է սակայն որ կվլիս
տէսրանի մը խօսի չ'ըներ բնաւ:

լիներու ալ միացած է իրը աշուղ; Եւ
այդ առթիւ մասնակցած ալ է անոնց
սիրագործութեանց: բայց իր գերը կա-
յացած է աւելի երգելու և պատմելու
քան թէ կոռւելու մէջ: Կրնայ ըլլալ ո՞-
իր երգերուն մէջ իր անձին մասին ալ
խօսած եւ ուրիշներուն քաջադործու-
թիւնները իրեն վերադրած ըլլալ, բայց
իր տէսթանը ոչ թէ Քեօօղլու անուն
հերոսի մը աէսթանն է, ալլ Քեօօղլու
անուն աշուղի մը հեղինակած տէսթանը
որ երեք հարիւր տարուան ընթացքին
կրած է յաւելումներ, ինչպէս նաև
պատշաճնեցումներ այն միջավայրերուն
ուր պատմուած եւ երգուած է: Իրեն վե-
րադրուած տալերուն լիզուն մեծ մա-
սամբ կը նմանի մԶ. Եւ մէկ դարերուն
վոքք ասիկական աշուղներուն լիզունին
(40), ինչ որ լիովին կը հաստատէ տէս-
թանին կազմութեան թուականին մասին
մեր եղակացութիւնը:

Լսու այսմ, անհաւանական չէ
որ, մԶ. եւ մէկ դարերու օսմանիան
պատմութեան եւ Քեօօղլուի տէսթանին
մէջ յիշուած դէպի բուժութեամբ, կարելի ըլլայ գտնել
այն պատմական դէմքերը որ, զանադան
անուններով հերոսացած են Քեօօղլուի
տէսթանին մէջ: Համբաւաւոր Ապակա
փաշան, որ կրնար ըսած ըլլալ

Սէվէրիմ պէն կրմէնինին հաչընի (41)
մեղի կը թուի ըլլալ Քեօօղլուի հերու-
ներէն մին:

Քեօօղլուի բարեկամութիւնը քրիս-
տոնիաններու և մասնաւորապէս Հայերու
հանդէս ձեւալիններէն ոմանց զգագում-

(40) Բ. Նախիի, Նախիի, էջ 121:

(41) Տես Դարանազցիի մէջ Ապակայի
հայափուրեան փասուերը:

ներսուն արտայայտութիւնն է իրապէս (42), եւ եթէ հերոսը մերթ չի է եւ մերթ սիւնի, պատճառը այն է որ ապատամբներէն ոմանք, կոսուելէ վերջ օսմանին բանակներուն դէմ, անոնց միացած են ընդդէմ Պարսից:

Քեօոզլու տաղանդաւոր աշուղ մըն է, որ Մերձաւոր Արեւելքի բուլոր ժողովուրդներուն սիրելի եղած է իր աղասաւատնէ եւ արդարախնդիր ողիով, ճընջուածներու եւ մասնաւանդ սիրահարներու համար իր բարեկամութեամբ եւ իր մարտական երդերով: Քեօոզլու զարէ զար անձնաւորած է հօգորին դէմ բարստութեան ողիոն եւ արեւելքան միջավայրին յասուել ասպետի տիպար մը: Իր ժողովրդականութեան չնորհիւ է ոս ուրիշ աշուղներ ալ երգած են իր տէսթանը և զայն ճոխացնելով փոխանցած են մինչեւ մեղի:

Վերոյիշեալ երկու զիտաւոր պատմական գէպքերուն հետ, Քեօոզլուի տէսթանը կը պարունակէ նաեւ երիմի խաններուն դէմ պատերազմներէն դրուադներ (43) ժողովրդական կարդ մը հաւատալիքներ, որ ուշ ժամանակներու մէջ կապուած են Քեօոզլուի անունին հետ (44) եւ նոյնիսկ ԺԹ. դարուն պատահած եղելութիւններ: Օրինակի համար, Մարաշի Խմբագրութեան 114րդ հասուածին մէջ (45), զործածուած է «Բորտեսթան» (բողոքական) բառը, զոր Պ. Պորտաթաւ, վասահ չըլլարով ո՛չ բառին բնթերցման եւ ո՛չ ալ իմաստին, ա-

բարական տառերով տպած է, ինչպէս որ դասծ է Մարաշի արարատան հաւաւաքածոյին մէջ (46):

Բայց Քեօոզլուի տէսթանին պարունակութիւնը այս չէ միայն: Այս կը պարունակէ նաեւ վիպային (զրուցյալին, Փոքրական տարրեր, որոնցմէ մէկը միշեցինք արդէն (Էջ 22): Այս վիպային տարրերը, որ խառնուած են պատմական զէպքերու հետ, հաւանականարար կը զանուեին ուրիշ ժողովրդներու զրուցյան մէջ ալ: Ճշուելու համար անոնց աղբիւրները, անհրաժեշտ է մասնաւոր ուսումնասիրութիւն մը (տես ստկայն ծան: 50ի վերջին՝ մասը):

8.- ԱՐԾԱԿ Բ. Ի. ՎԵՊԻ

ՔԵՕՈԶԼՈՒԻՆԻ ՏԵՍԹԱԿԱՆԻՆ ՄԵԶ

Այս վիպային տարրերէն մէկը կը կարծինք ստկայն թէ Հայոց Արշակ Բ. Ժադաւարին վէպին մէկ մասն է:

Տէսթանին մէջ չորս զրուագ կայ, որոնք չեն կրնար — դէմ մինչեւ այժմ — բացատրուել ո՛չ Քեօոզլու աշուղին ո՛չ ուրիշ հերոսներու, ո՛չ թուրքեւորապեկի պատերազմներու եւ ո՛չ ալ Ճելալիներու ասպատամբութեան պատմութեամբ կամ տէսթանին մնացեալ տարրերով: ա.) Քեօոզլուի հօր (Միրզա Սարրա - ֆի) կուրութեան պարագաները, բ.) Քեօոզլուի ամբոցին չինութիւնը, գ.) իր ամուսնութիւնը արքայական իշխանութեան:

(46) Կիլիկիոյ Հայերը «բորդեսրան» կ'արտասանեն: Նոյն հասուածին մէջ կը հանդիպինք նաեւ «Ճամկէօս» բառին, որուն իմաստը անհասկանալի մնացած է Պ. Պորտաթաւ: Ասիկա «ժամկրոյ» բառն է, ըստ կիլիկեան արտասանութեան:

(42) Հմետ. Դարանադի, Էջ 25-26, 143 եւ 150:

(43) Բ. Նախիլի, Էջ 100:

(44) Բ. Նախիլի, Էջ 143:

(45) Բ. Նախիլի, Էջ 214:

Նուհիի մը հետ եւ դ.՝) իր ընթացքը Պոլու փաշայի վրանին տակ:

Ա.՝) Արշակի հայրը իր զերիչիսան արքային ներկայացուցիչին կը նուիրէ ձի մը, որ իր երկու հրաշալի ձիերուն լաւագոյնը չէ, եւ այս պատճառաւ կուրութեան կը դատապարուուի: Այս ձի երը, որ ծնած են ջուրին եղերքը արածող եւ ջուրէն ելլող ձիերէ, ունին զերբնական յատկութիւններ և զօրութիւն կը պարզեւն անոնց որ կը հեծնան իրենց վրայ:

Քեօողլուի հայրն ալ նմանապէս ունի երկու ձի, որ Արշակի հօր ձիերուն նման հրաշալի ծնունդ մը ունին եւ զերբնական յատկութիւններ: Միբազ Սարբաֆ այս ձիերը կը նուիրէ իշխանին, որ անոնց չի համնիր, եւ այս պատճառաւ կուրցնել կուտայ անոր աչքերը:

Կարելի չէ ասկէ աւելի նմանութիւն ակնկալել իրարմէ տասնընչես գոր տարբերութեամբ զրի առնուած երկու զրուցախան պատմութեանց միջնւ: Տիրանի կուրացումը պատմական զէպք մընէ, որուն պատճառը կրնայ ձի մը եղած ըլլալ: Հայաստանի մէկ սաղբասպին կայ թագաւորին իրանի արքային զէ ձի մը կամ ձիեր նուիրած ըլլալուն պատճառաւ կուրացումն ալ անկարելի չի կրնար նրկասուել: Հետեւաբար, ինչպէս արդէն ըսինք, այս զրուցախան պատմութիւնը կրնայ Հայաստանի մէջ ծնունդ առած ըլլալ: Ամէն պարագայի մէջ խորապէս ուշագրաւ է որ Արշակ Բ.ի եւ Քեօողլուի դիցաղնավէպերը կը սկսին զրեթէ բացարձակապէս նոյն ձեւով եւ թէ Արշակի վէպէն առաջ նման զրոյցի մը դոյութիւնը ծանօթ չէ: Իրաւ է որ հրաշալի ձիերու ծնունդին մասին հայկականին նման հաւատալիք մը դոյու-

թիւն ունի կեդրոնական կամ արեւելեան Ասիոյ Թուրքերուն մէջ ալ բայց այդ հաւատալիքը այս երկու ժողովուրպետերուն յատուկ չէ միայն, այլ եւ Ռուսերու եւ Հաւանականարար ուրիշ ժողովուրդներու ալ: Բայց ուրիշ ունէ տեղ, որ քայլի որ վկանք, գոյութիւն չունի զրոյց մը թէ վատ ձիու նուէրի մը պատճառաւ իշխանի մը կամ անհատի մը աչքերը կուրցուած են իր տիրուն կողմէ (47):

Բ.՝ Զամլը-Պէլ (48) ամբոցին շինութիւնը, Քեօողլուի գործունէութեան ստացմն ըրջանին իսկ, չի կրնար բացատրուիլ ո'չ ձեւալիներու ասպատճութեամբ եւ ո'չ ալ Թուրքեապարսիկ պատերազմներով: Այս քաղաքին չենու-

(47) Թուրք գիտնականները Քեօողլուի զրոյցը նկատելով իին քրիստոն գրոյցի մը ձեւափոխութիւնը եւ հետեւալով Պ. Վելիխտի վարկածին (Բ. Նախի, էջ 153-154), անոր ծագումը կը փնտուն Թիւրքիսներուն արհամատեան Ասիս տարածուելէն առաջ, Սասանեանց եւ Ակօֆ-Թիւրքերու պատերազմներու շրջանին մէջ, այսինքն 567 թուէն վերջ մինչեւ Պարսկաստանի գրաւումը Արսեներու կողմէ (Ե. դար): Քեօողլուի անձին եւ դիցաղնավէպին մէջ չիշուած դէպէրուն մեծագոյն մասին պատմականութիւնը ընդունելէ վերջ, աւելի չի մնար այլ եւս բննելու այն փառուերը, զոյ Պ. Վելիխտի եւ Պ. Պորաքաւ կը աւրգին ի նպաստ այս վարկածին: Քեօողլուի զրոյցին ուսումնասիրութեան մէջ այժմ վիճելի կրնայ ըլլալ միայն զրոյցային մասերուն ծագման հարցը:

(48) Այս անունը իր տարբերական ունի:

թիւնն ալ փաստ մըն է թէ զրոյցը չէր կրնար թիւրմէններուն կամ հօպպէքներուն մէջ ծնունդ առած ըլլալ, սրավէնետեւ ասոնց նման վաշկատուն ցեղերու ընկերային վիճակին եւ հոգերանութեան համապատասխան չէ քաղաքի մը կամ առողջի մը չինութիւնը:

Արշակաւանիւ եւ Զամլը-Պէլի հետ նարկութեանց պարագաներու միջնեւ նրդ հասուածին մէջ ցոյց տրուած հանդիսութիւններէն այն եղրակացութեան կարելի է յանդիլ որ Զամլը-Պէլ, Արշակաւանն է, տարբեր անունի մը տակ: Պատճառ մը չկայ Արշակաւանի չինարկութիւնը պատմական իրողութիւն մը չհամարելու, եւ Հ. Յ. Աստուրեանի մէկնութիւնը, թէ Արշակի այս ձերնարկին նպատակն էր նախարարներէն անկախ արքայական բանակի մը կազմութիւնը, բոլորովին համողիչ կը թուի (49):

Գ. Քեօոօլուի ամուսնութիւնը արքայական իշխանուհի մը հետ նմանապէս չի կրնար բացառորուիլ ԺԶ. եւ Ժէ. դարերուն պատմական գէպէքերով: Ո՞՛ մէկ աւաղակ կամ ավստամբ իշխանուհի մը փախցնելով չէ ամուսնացած անոր հետ, մինչ Արշակի եւ Քեօոօլուի ամուսնութեանց պարագաները բոլորովին կը նմանին իրարու: (50)

(49) Անդ, էջ 296:

(50) Սանաարի (Սասնայ Ծռեր) եւ Քեօոօլուի ամուսնութեան պարագաները զրեքէ բացարձակապիս նման են: Կրնայ առարկուի հետեւաբար թէ ցորչափ ապացուցուած չէ որ Սասնայ Ծռերուն վիպային մասը — ուր հարեւանցի ակնարկով մը, տասնէ աւելի ուշա-

Դ. Պուլու փաշայի վրանին տակ Քեօոօլուի անխոհեմութիւնները բոլորովին կը նմանին Արշակի յախուան բնթացքին՝ Շապուհի վրանին տակ:

Այսպէս ուղեմն, ցորչափ Արշակի գէպէն աւելի հին զրոյց մը երեւան չրգայ, կրնանք ընդունիլ թէ Քեօոօլուի զրոյցին մէկ մասը Արշակի գէպէն սերած է:

Այս մասը նախապէս պէտք է որ անջատ ճղած ըլլալ եւ պատմական Քեօոօլուի անուան շուրջ կազմուած զիւցաղնալիքէպէն վերջ ձուլուած անոր հետ: Այս զրոյցը պէտք է որ կոչուած ըլլալ Ռուլանի կամ Քեօոօլու-Ռուլանի վէպ:

Արդարեւ, Քեօոօլուի զիւցաղնալիքէպէն այսօրուան ձեւին մէջ, Քեօոօլու երր մանուկ էր այս անունը չէր կրուիր, այլ Ռուլան (Լուսաւոր) կը կո-

գրաւ հանգիստը իւմներ եւ երբեմն բառացի նմանութիւններ զտանք Քեօոօլուի դիւցաղնալիքին միջեւ — ազդած է Քեօոօլուի տէսքանին վրայ, Արշակի եւ Քեօոօլուի ամուսնութեանց պարագաներուն հանգիստը իւմներ կրնայ պատմական ըլլալ: Այսպիսի առարկութիւն մը կրնայ նիշտ ըլլալ, բայց անիրաժեշտարար նիշտ չէ: Մեր թէզը իմբուլած չէ միայն ամուսնութեանց հանգիստը իւմներ վրայ, որ միւս հանգիստը իւմնեց հետ միասին կարեւորութիւն ունի: Ա-նելցնեմն սակայն վերապահութեամբ որ Քեօոօլուի տէսքանին վիպային մասերը (կամ անոնց մեծ մասը) կրնան սերած ըլլալ Սասնայ ծռերէն, Քեօոօլուն երգող աշուղներուն մեծամասնութիւնը բարակ Հայեր:

չուէր(51) : Երկտասարդ հասակին, հօրը վրէժը լուծելէ վերջ է որ կը յայտարք թէ այլեւս «Քեօոօղու» պիտի կոչուի : «Քեօոօղու» անարգական մակդեր մըն է, զոր մարդ կը ստիպուի կրել, որովհետեւ ուրիշները այդ անունը տուած են իրեն, բայց ինք այդ տեսակ անուն մը չի տար իրեն : Զի հասկցուիր նաեւ թէ ինչո՞ւ Քեօոօղու ճիշտ իր հօրը վրէժը լուծելէն վերջ է որ այդ անունը կ'ընարքէ : Եթէ յայտարք թէ այդ օրէն սկսեալ «անպարտելի» կամ «յաղթական» եւ կամ անոնց նման անուն մը պիտի կրէր, անուան փոփոխութիւնը խմաստ մը կը ստանար : Կարելի չէ ըսել նաեւ թէ Ռուշան «Քեօոօղու» անունը կ'առնէ ցոյց տալու համար իր հայրը կուրցնող իշխանին թէ ինչ որ իրը անարգանք կատարուեցաւ իր հօրը դէմ (կուրացում) ինք պատիւ մը կը համարի, որովհետեւ նախ ինք այլեւս ո՛ւ եւ է հանդիպում չունենար իր հայրը կուրցնող իշխանին հետ, եւ յիսոյ այդ իշխանը իրը պատիւ եւ ոչ իրը անարգանք կուրցնել տուած է Քեօոօղուի հօր աչքերը : Զըսուիր ալ թէ իր հայրը «կոյր» մակդիրը կը կրէր :

Մեղի կը թուի որ անուան փոփոխութիւնը միջոց մըն է մեր ևնթաղրած թուշանի կամ Քեօոօղու-Ռուշանի վէ-

(51) Զանազան խմբագրութեանց մէջ այս անունը ուրիշ ձեւեր ալ ունի (Ռէնֆում - Քեօոօղու - Ռուշան, Ռէնբուլ - պէյ - Ռուշան, Իրիշուան Ալի) (Բ. Նախլի, էջ 42) : Ռոշագրաւ է որ հերոսը պարսկական անուն մը կը կրէ եւ ո՛չ քրքական, ինչպէս պէտք էր ըլլալ երէ դիւցազնալեալը ունենար թիւրքմէն ծագում մը :

պէրուն միացումը կատարելու համար պատմական Քեօոօղուի վէսպին հետ : Բ-սինք որ Ռուշան-Արշակի վէսպը պէտք է որ ի սկզբան անջատ եղած ըլլայ Քեօոօղումը վէսպին, բայց երբ այս վերջինը մեծ ժողովրդականութիւն ստացաւ, եւ կամ երբ պէտք զգացուեցաւ Քեօոօղուի հերոսներուն անկթութիւնները եթէ ոչ արդարացնել դէմ չքմեղացնել, երբ արդար վրէժինդրութիւն մը անոր հօրը դէմ կատարուած անիրաւութեան, աշուղները անոր միացուցին Ռուշանի կամ՝ Ռուշան-Քեօոօղը վէսպը, քանի որ Ռուշան ալ «Քեօոօղու» մըն էր կամ արդէն այդ անունը կը կրէր եւ անիրաւորէն կուրցուած մարդու մը զաւակն էր : Երկու վէսպերուն միացումէն վերջ այլ եւս դիւրաւ եւ անդպարարար իրարու հետ ձուլուած եւ շփոթուած են երկու վէսպերուն հերոսները : Երբ Ղ. Աղայեանց կը զրէ թէ «աւանդութիւն կայ որ Ռուշանի հայրը քեր չի եղել... այլ խոր կամ խոռ, որ մի Հայ է եղել Խոսիստունեաց ցեղից... եւ նրա խոռ անունը ազաւազուել դառել է քեոն», ըստ Երեւոյթին երկու վէսպերուն ձուլման մասին հայկական վերյուշումի մը արձագանքը կ'ըլլայ : (53)

Ռուշագրաւ է որ այն դէպքերը որ տեղի կ'ունենան երբ «Քեօոօղու» կոչուած հերոսը տակաւին «Ռուշան» անունը կը կրէ, կամ Մեր անունը նոր փրիած է, կը գտնուին Արշակի վէսպին մէջ, բացի Պոլու փաշացի վրանին տակ անցած տեսարանէն, որ չէր կրնար պատ-

(52) Անդ, էջ 13, ծան. :

(53) Էմչպէս ծան. 47ի մէջ բաինք, Ռուշան տարբերակի մը մէջ կը կրէ արդէն Քեօոօղու-Ռուշան անունը :

մական Քեօողլուի գործունէսութեան սկզբնական ըլջանին մէջ տեղ գտնել:

Արշակի վէպը պէտք է մաս կազմած ըլլայ այն ժողովրդական զիւցաղնալիքնին, որ կազմուեցաւ Արշակի անձնասպանութենէն վերջ Պարսից և Հայոց միջն ծագած երկարամհայ պատերազմներու միջոցին (54) եւ երկար տանին իր զոյութիւնը պահեց Հայոց մէջ: Եթէ ընդունուի որ Քեօողլուի զիւցաղնալիքնին մէկ մասը սերած է Արշակի վէպէն, պէտք է ընդունիլ նաև թէ այս վերջնին իր զոյութիւնը պահած է առնուազն մինչեւ ԺԶ. դար: Մ. Արքեան կը զրէ թէ ԺԶ. եւ ԺԷ. գարերուն կաղմուած են նոր վէպեր, մասամբ Հայերու ձեռնով, Քեօողլուի, Շահ Իսմայիլի եւալյնի մասին: Արքեան իր այս հաւասարումը արգարացնելու համար ուեւէ փաստ չէ տուած, բայց այսու հանդերձ հայ ժողովրդական վէպին խորապէս ծանօթ իրեն նման դիտնականի մը այս վկայութիւնը կ'արժէ ի մտի ունենալ:

Պ. Պարաթաւ հայ աշուղներու աղջեցութեան կը վերապէ Հայոց յաճախազէս յիշատակութիւնը Քեօողլուի տեսթանին մէջ (հայ վաճառականին դրուաքը, Քիչէ Համզա, որ էրմէնի Համզա ալ կը կոչուի, կեսարիոյ վարդապետները): Այս յիշուած դրուազները կրնանիրական վէպերու արձագանդը ըլլալ: ԺԶ. եւ ԺԷ. գարերուն, հայ վաճառականիները ու կարտամները կ'երթեւեկէին Պարսկաստանի եւ Փոքր Սովոյ միջն եւ կրնան ենթարկուած ըլլալ ձեւալիներու կամ աւազակներու յարձակմանց: Հայ մը կամ մահմէստականացած Հայ մը կարնայ Համզայի գերեր կատարած ըլլալ:

Հաստ Տոքթ. Բիգա Նուրի, զիւցաղնալիքնին տարբերակներէն մէկուն մէջ Այլապար ալ Հայ մըն է, եւ Պ. Ա. Սաղբե-

եան կը հալորդէ թէ Կեսարիոյ չըջանին մէջ ալ Այլապ իրը հայ ճանչցուած է: Եթէ հայ աշուղները աղջասիրարար Հայերու պատուարեր զերեր վերագրել ուղած ըլլալին, ինչպէս կը թուի խորհիլ Պ. Պարաթաւ, Այլապը իրը Հայ ներկայացներ, որոյնէնուն Այլապ շատ ալ պատուարեր տիպար մը չէ:

Մեր զգացումը այն է որ թուրքերէն էկուով պատմուած զրոյցներու եւ վէպերու մէջ հայ հերոսներու զոյութիւնը արդիւք չէ հայ աշուղներու աղջեցութեան, այլ հայկական եւ թրքական զրոյցներու ձուրման, զոր հայ աշուղները կատարած ձեն: Ստիպուած ըլլալով երդի թերեւս ԺԲ. գարէն սկսեալ, մահմէստական արքունիքներու մէջ կամ աւազանիին առջեւ, հայ աշուղները բնականարար պիտի փոխէին հին հայկական վէպերու հերոսներուն անունները, եւ իրենց ունկնդիրներուն ծանօթ երկիրներուն, միջալայրին եւ հերոսներուն պիտի պատշաճնէնին իրենց երգերուն բռվանդակութիւնը: Այս պարագաներուն մէջ ուեւէ նշանակութիւնէ զուրկ է որ Արշակի վէպը հայերէն լեզուով պահուած ըլլայ: Հայերէն ոմանց թրքախօս ըլլալէն չի հետեւիր թէ այդ Հայոց նախնիքը հայերէն չէին խօսեր: Պոլոյ, եւ թերեւս ուրիշ քաղաքներու մէջ ալ, կազմանդի առաւաօքը թուրք սիմիթճիներ այդ օրուան համար մասնաւորապէս պատրաստուած սիմիթճիներ կը ծախեն «Գուշար», գումրուլար, եէնի պուղտայ

(54) Փրոֆ. Բ. Արեգեան զայն կը կոչէ «Պարսից պասելպազմի», ուրիշներ «Մամիկոնեանց» վեպ(Տես Սասնա Ծուեր, Ա. հասոր, Յերեվան, 1936, էջ ժամ-11-ժգ-13, ինչպէս նաև Մ. Արեգեան, Հայ ժողովրդական վէպը, Թիֆլիս 1908):

քէպապղը» պոսալով, այսինքն «թռչուններ», աղաւնիներ, նոր ցորենի՛ խորոված»; թերեւս այս թռչունները եւ աղաւնիները Հայոց մէջ Վարդավառին թոցուած աղունիներն են, եւ ջնոր ցորենի խորովածը» նաևսարգեան տօներուն հետ կապ ունի; Բայց ամէն պարագայի մէջ անոնք ոչ թէ թրքական, այլ փոքր-ասխական ժողովուրդներու հին տօնախմբութեանց զերապրուներն են:

9.-ԱՄՓՈՓՈՒՄ

Մեր վերլուծումներուն եւ վարկածներուն համաձայն այժմ Քեօօղլուի ակաբան անունով ծանօթ դիւցաղներութիւնը

ա.) Կազմուած է Կոլլիասի եւ Փոքր-Ասիոյ մէջ եւ անկախ է Կասապից Ծովէն դէսի արեւելք նոյն անունով դոյսութիւն ունեցող դիւցաղներդութիւններէն, որոնց հերոսը էտակէս տարերէ է Քեօօղլուի անձնաւորած տիպարէն:

բ.) Գոյութիւն ունեցած է Քեօօղլու անոնք աշուղ մը, որ ասրած է ժջ. դի. դարուն եւ միացած է Ճելալիներուն:

գ.) Այս Քեօօղլու աշուղը պատմած ու երգած է իր եւ ընկերներուն քաջադրութիւնները, ինչպէս նաեւ ասպատակային ուրիշ արարքներ:

դ.) Իր տէսթանը դարերու ընթացքին, մինչեւ զբեթէ մեր օրերը, կրած է յաւելումներ:

ե.) Ինք անձնաւորած է բաղմաթիւ հերոսներ, եւ իրեն վերադրուած են ասրարքներ, որոնց ինք մասնակից չէ եղած եւ զորս չէ պատմած:

զ.) Իր տէսթանը ո՛չ թէ իր անձին մասին պատմուածներուն, այլ իր պատմած ու երգած դէսպերուն տէսթանն է,

զբուցային տարրերու հետ խառնուած:

է.) Տէսթանին մէջ մուռ զտած է Հայոց Արշակ Բ. թագաւորին վէպէն մաս մը: Արշակ առած է Ռուշան կամ Քհօ-ուղլու-Ռուշան անունը:

ը.) Արշակի վէպը կրնայ կազմուած ըլլալ հայկական հողի վրայ: Ամէն պարագայի մէջ, մինչեւ այսօր անոր նմանող աւելի հին վէպ մը չէ գտնուած: Այսպէս, թուրքերէն լեզուով պատմուած գիւցաղներդութիւն մը մէջ պահուած է հայ թաղաւորի մը վէպին մէկ մասը:

թ.) Երկու վէպերուն ձուլումը կատարուած է ամենայն հաւանականութեանը համար հայ աշուղներու կողմէ:

Շաբաթաթերթի մը սահմանները թու-լատու չէին որ այս աշխատութիւն ինչ ինչ մասերը աւելի ընդլայնէինք: Բայց կը կարծենք որ ըսինք ինչ որ էական էր եւ ձեռնհասներուն կը մնայ այժմ դատել թէ մեր վերլուծումները ո՛քան ճիշդ են եւ մեր վարկածները՝ ո՛քան հաւանա-կան:

Վերջացնելէ առաջ պարտք կը համարինք մեր ընորհակալիքը յայտնել նախ «Ալպագայ»ի իմբարդութիւն որ այսքան ընդարձակ զրութիւն մը տեղ տուալ իր էջերուն մէջ, յետոյ բրոֆ. Ն. Ադոնցի ԷւՊ. Արմենակ Սաղբեկանի, ինչպէս նաեւ քանի մը բարեկամներու, որ ազբիւր մը մատնանշելով, տեղեկութիւն մը հալորդելով, հազուազիւտ զիբք մը հայթայթելով կամ թարգմանութիւն մը կատարելով իրենց աջակցութիւնը չզլացան մեղի:

Բայց Հարկ կա՞յ ըսելու որ առանց Պ. Ժորժ Տիմէզիլի եւ Պ. Բերթե. Նակի Պորաթաւի ուսումնասիրութիւնց այս աշխատութիւնը, նոյն իսկ իր ներկայ անկատար ձեւով, չէր կրնար պատրաս-տուիլ:

ՅԱԻՆԵՐՈՒԱԾ

1.- Խոճքոյի դիրքը Փրանսերէնի թարգմանուած՝ Alexandre Chodzko et Adolphe Breulier, *Aventures et Improvisations de Kouroglou* (Revue de l'Orient, 1855-1857).

2.- Պ. Աղայեանց Քեօոօլուի մասին գրած է Ալբիւրի մէջ (առաջին մասը՝ 1887ի 4րդ թիւին մէջ) :

3.- Պ. Աղայաճեան (Պատմութիւն Հայ կեսարիոյ, էջ 603-4) Քեօոօլուի տէսթանին հերոսը նոյնացուցած է Դաւրիժեցի յիշած աշուղին հետ :

4.- Քեօոօլուի կեանքին եւ բանաստեղծութեանց մատենադիտութեան վըրայ, զոր հրատարակած է Պ. Պորաթու, աշխատութեան ընթացքին յիշուած քանի

մը գիրքերէն զատ, աւելցնել հետեւեալ-ները ըստ Պ. Բ. Զաքարեանի (Աղբիւր, 1889ի 4րդ թիւ) .

ա.- Քալքագ թերթ, 1846, թիւ 39:

թ.- Արէչէսրպէնիա Զափիսիքի, 128-129 հատոր (Օչէրքի Զափատնակօ զաքալքագիա յօդուածին մէջ) :


գ.- Սալքէմէնինիք, հատոր 59, թիւ 10, բաժանում 4, էջ 48-54:

դ.- Սըն Արէչէսրպէա, թիւ 10-16:

5.- Պորաթու Պ. Բերթեւ Նախլիի մականումն է : « Քեօոօլու Տեսթանը »ն հրատարակուած է Բերթեւ Նախլի անունով, որով դիրքը յիշուած է միշտ այս վերջին անունով :







ՎՐԻՓԱԿՆԵՐ

- | ԵԶ | ՍԽԱԼ | ՈՒԹԻ |
|----|---|---------------------------------------|
| 7 | աջ սիւնակ, տող 7 | Ազրովէյճան Ազայճան |
| 8 | , , , տող 16 | կոռուկ կոռու |
| 10 | , , , վարէն երրորդ տողը պէտք ըլլայ չոր- | բրդ տող, եւ չորրորդը՝ երրդ |
| 11 | ձախ , , տող 23 | գործածէ: գործէ՛ զրոյցը եւ |
| | | պատմակողէպքերը: |
| 13 | , , , ջնջել սիւնակին մէջ տեղուած | վերնազիքը |
| 13 | , , , տող 32 | ուորիշին ոհշին |
| 14 | , , , տող 13-14 | Անդրանիկ նողովիկ |
| 14 | , , , ջնջել վարէն երկրորդ եւ լրորդ տողերը | |
| 15 | , , , տող 12 | հակասուկ հկասուկ |
| 17 | ձախ , , տող 24 | ջնջել ճորտ բառը |
| 18 | , , , տող 25 | ջնջել ճորտ բառը |
| 28 | ձախ , , տող 14 | կը դնեն խնձոր, դնեն միրդ, |
| | | խնձոր |
| 21 | , աջ , , տող 23 | զրոյցները բոյցները |
| 23 | ձախ , , վերջին տող | չէկ գորչ |
| 24 | աջ , , տող 25 | եւ 26 չէկ բորչ |
| 28 | աջ , , տող 21 | յատկանշը յաւկանիշը |
| 32 | ձախ , , 32րդ տողէն վերջ աւեցնել՝ | իր տիրոջ կամ գերիշւան թագաւորին |
| 32 | աջ , , ջնջել երկրորդ տողը | |
| | | Ամէն տեղ Պարաթաւի տեղ կարդալ Պարաթաւ. |

ԾԱՆ. - Այս աշխատութեան առաջին 32 էջերը տպա-
գրուած են Պ. Խ. Մաքիկեանի տպայանին մէջ, իսկ
33 - 45 էջերը՝ Պ. Բ. Թօփալեանի կրաս տպարանին
մէջ: Տպագրութիւնը աւարտած է 1939 Հոկտեմբերին:

ԳԱԱ Հիմնարք Գիտ. Գրադ.



FL0069629

111
3525